



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

910.4

U-52



ԿՐԹԱԿԱՆ ԵԽ ԶԲՈՍԱՎԻ

S E S T U C H E R

Ճ. Ճ.

ՓԵՇՆԵՄԵԴ ԳՈՐԴԵԶ

Կ Ա Մ

ՄԵՐՍՈՒԿՈՅՏ ԸՆՆՈՒԻԼ

ԿԵՐԵՒ ՀԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՓ. ԿՈՂՋՄԱՆՈՒ

ԱՇԽԱՏԱՍՏՐՈՒԹՅՈՒՆ

Հ. ԿՊԵՄԵՑ ՍԵՎԻԼԵՅԵ

ՄԽՈՒԹ. ՈՒԽՏԵՆ

ՀԱՏ. Ա.

Վ. Ե. Ն. Ե

ՊԱՇՏՊԱՆ Ս. ԱՍՏՈՒՏԱԾԱՆԴԻ ՎԱՅՆՔ

1851 թ. 3.

910. 4

Ա - 52

10 NOV 2011

910-4

M-52

ΦԵՈՒՅՆԻՑ ԳՐԱԴԱԼՈՒՅ

11

488

ՄԵՐԱԿՈՅՑԻ ՀՕՆՈՒՏԵՐ

ԵՐԵՎԱՆ ՀԱՅՈՒԹՅԱԿԱՆ ՈՒՆԻՏԵՏ


ԳՐԱԴԱՐԱՆ. ԿՈՂՈՄԵՐԱԿ

ԱՇԽԱՏԱԿՐՈՒՅԹՆԵՐԻ

Հ. ԿՊԵՄՑ ՍԻԳԻԼԵՐՆ

Ա Խ Ե Թ Յ . Ա Խ Ե Տ Ե Ն

卷之三



ՎԵՐԱԿՐՈ

ՊԱՇՏՊԱՆ Ս. ԱՍՏՈՒՐԻՉԱՆԴՅԱՆ ՎԱՆՔԸ

1851 Feb.

ՆԱԽԱՇԱԽԻԳ ԴԱԱՕԹՈՒԹԻՒՆ

ՆՈՐ Աշխարհքին դիւտին եւ աշխարհակալութեան պատմութեան մէջ՝ կողմբոսի գործքերէն վերջը՝ անշուշտ ամենէն երեւելին է Գորոշէլին ձեռօք Մեքսիկոյի կայսերութեան գտնուելին ու Սպանիացւոց իշխանութեան տակ մոնելը։ Անոր համար Ամերիկա գտնողին պատմութեանէն ետև՝ պատշաճ սեպեցնիք աս Մեքսիկոյի առնուելուն պատմութիւնը հրատարակել, որն որ միանդամայն առջենին իրեւ շարունակութիւն մնն է եւ անոր չափ հետաքրքրական, մանաւանդ թէ զանազան նկատմամբ՝ անկից աւելի զարմանալի։ Բայց բուն պատմութիւնը չնկած՝ հարկ է որ Մեքսիկացւոց վրայ համառօտ աեղեկութիւն մը տանք։

Առաջին պատմչներուն քննութեան համաձայն՝ Անհաւադի (Սոր Սպանիայի) Դոլգեգ ըստած պատերազմանէր ու վայրէնի աղգը՝ Քրիստոսի 667 թուականին՝ հիմակուան Մեքսիկոյի կողմերը կարգաւորեալ ընակութիւն ու հասարակութիւն մը հաստատեց։ Աս հասարակութիւնը կամաց կամաց թագաւորական կերպ մը ստայաւ, որն որ չորս գար տեւելէն ետեւ՝ ուրիշ զօրաւոր ցեղի մը տեղի տուաւ, ան ալ վերջապէս Մեքսիկացւոց յարձակմամբը վանտուեցաւ եւ երկիրն անոնց ձեռքը թող տայրու ստիպուեցաւ, որոնք Դեւեւգոյի ընին քով հաստատուեցան ու Մեքսիկոյ հռչակաւոր քաղաքը հիմնեցին։ Տեղացւոց աւանդութիւններէն կերեւայ որ աս վերջններուն գաղթականութիւնը հաղեւ երկը գար հնութիւն ունէր, եւ Մոնղեղումա՝ որն որ Սպանիացւոց հոն մուած ժամանակը կը տիրէ, իններորդ թագաւորնին էր։

Հին պատմիներն աս աշխարհակալութեան դժուարութիւններն ու արդիւնքը բարձրացյներու համար՝ Մեքսիկացւոց քաղաքականութեան աստիճանը չափազանց եւ զանակաւ մը նկարագրեցին եւ անոնց կառավարութեան ու օրինաց կերպը խիստ զարմանալի երեւցուցին։ Բայց անկարելի կերեւայ որ այնչափ քիչ ատենուան մէջ՝ նոյն պատմիններուն ըստածին չափ յառաջադիմութիւն ունեցած ըլլան։ Թէպէտ աս ալ խոստովանելու է որ Ամերիկայի ժողովրդոց մէջ Մեքսիկացւոք ամենէն աւելի յառաջացած

ու ծաղկած էին։ Սեպհական բնչեց եւ ստացուածոյ իշրաւունքը՝ որն որ ուրիշ վայրենի աղդաց մէջ անձանօթէր, Մերփիկացւոյ մէջ ճշգիւ կը ճանչութէր ու կը յարգուէր։ Նոյնպէս վաճառականութիւնը ծանօթ ու յարգի էր։ Քաղաքներուն ու շնչքերուն բազմութիւնն ու չափաւոր գեղեցկութիւնն աս ըսածներնուս յայտնի վկացութիւն կու տան եւ Մերփիկացւոյ քաղաքականութեան վայ բաւական գաղափար կ'ընծայեն։

Իրենց կրօնին անզթութիւնը մարդը սաստիկ կը սոսկացընէ։ Մարդացընի յաճախութիւնն ու անոր զանազան արարողութիւններն իրենց անզթութեանցը յայտնի ապացոյց են։ Իրենց գլխաւոր կուռքը Պատերազմի անագործոյն աստուածն էր, որն որ իրենց հետ հաշտ բռնելու համար՝ իրենք զիրենք անդուր տանջանքներու տակ կը ձգէին։ բայց մարդաղոյն ան ամէն տանջանքները կը գեւրազնցէր, ինչու որ երբեմն տաճարները մարդու արիւնէ կը լողար։ Տարւէ տարի զոհուած մարդիկներուն ճշգիամնաքը գիտնան անկարելի է։ սակայն ամենէն նուազգնուներն ալ 20,000 հոգիէն պակաս չեն զնէր։ Իսկ սպաննելու եղանակը տներուն ու գերիներու աստիճաններն համեմատ էր։ Երբեմն ջրի մէջ կը խղդէին, երբեմն անօթութեամբ կը մեռցընէին, երբեմն ալ իրարու հետ կոռուելու կը հանէին, Հոռոմայեցւոյ սուսանարարիկներուն նման։ Աս վերջնին տեսակ մահն ամենէն պատուաւորը կը սեպուէր եւ յաղթողն ըստ մեծի մասին կ'աղտատէր։ Բայց հասարակօրէն զործածուած եղանակը՝ տաճարի սեղմնին վրայ մորթելով սպաննելն էր։

Զոհ մատուցուները վեց հոգի էին։ ասոնկ իւեղձ զոհը մերկացընելէն ետքը՝ գէպ ի սեղան կը քաշէին։ մէշներն չորս հոգի ձեռուուներն ու սուուները մէին ալ գլուխը հաստատուն կը բռնէր, իսկ իրենց մեծը քարէ քանակուլ մը կուրծքին զարներով ու ճեղքելով՝ սիրաը դուրս կը հանէր ու կուռքին կ'ընծայէր, կարծէլով որ անով կը կրակի։ Զոհներին արիւնէն կուռքին շրթունքներն ու տաճարին գունուրը կը ներկէին։ Եթէ զոհուողը պատերազմի մէջ բռնուած գերի մը ըլլար, աս նուէրը լիննալուն պէս՝ գլուխը կը կորուէր ու մարմնը գերի բռնողին կը տրուէր, որն որ խաշերով իր բնատնեաց ու բարեկամներուն հետ կ'ուտէր, որոնք անհամբերութեամբ աս ինչուրին մասնակից ըլլալու կը բաղձային։ Օբուեանք՝ որ նոյն կողմերուն ամե-

նէն կատաղի ցեղն էին, զոհուածին միու կտոր կտոր կ'ընէին ու ծախու կը հանէին։

Ստորին աստուածներուն պաշտօնն ալ նոյնպէս էր։ ասոնց պատիերները միշտ աշաւոր ու սոսկալի կերպարանք մը կ'ունենար։ Ուստի եւ Մերփիկացւոյ պաշտօնն իրենց վախսէն շարժեալ ըլլարը՝ նոյնպիսի արիւնարրու սպասներով անանկ անգութ աստուածներուն բարկութիւնն իջցընելու կը ջանային։ Աս բան շատ արգելք կ'ըլլար թէ քաղաքականութեան մէջ յառաջանալու եւ թէ ընելիրական յարարերութեանց ընդարձակուելուն։ Կ'որ Աշխարհքին ամենէն աւելի ծաղկեալ աղդն՝ ամենէն աւելի վայրէնի ու անգութ էր, եւ իրեն կրօնի պաշտամունքն ամենէն վայրէնի աղդաց մէջն ալ քիչ կը դժուուէր։

Թիւպէտ պատմիները Մերփիկացւոյ քաղաքականութեան վրայ խօսւ առաւելաբանութեամբ խօսած են, ի վերաց այսր ամենայնի բոլոր պատմութեան ընթացքէն ալ կ'երեւայ որ բաւական կարգաւորեալ կառավարութիւնն ու կարցութիւնն մ'ունէին։ Ոստիկանութեան պաշտօնն ըստ բաւականին կարգաւորեալ էր։ Սուրբհանդակները կայսեր հրամանները տէրութեան մէկ կողմանէ մէկալ կողմը սաստիկ արագութեամբ կը հասցնէին, նոյնպէս ամէն լրերը շուտ մը մայրաքաղաքի հասցնելու միշտները կարգի դրուածէին։ Զանազան պաշտօնականներ քաղթքին հանդարտութեան միա կը դնէին ու ժողովրդեան գատաւորութիւն կ'ընէին։ Ստացուածոյ տուրքելն արդարութեամբ բաժնուած էր, նոյնպէս վաճառքներու հարկերը կարուով կանոնավ կը ժողովէին։ Ամէն մարդ դիսանալով որ հասարակաց մուտքան աւելցընելու իր պարտին է, առանց գժուարութեան հարկերը կը վճարէր։ Աս տուրքերը թէ երկիրն ըերբերէն ու թէ զանազան ձեռաւգործներէն էր, որոնք տէրութեան համբարձունցները ժողովը՝ կայսրն անսոնցմով իր պալատին ծախիքը եւ պատերազմի ու խաղաղութեան ժամանակ զինուորաց հագուստն ու ապրուատը կը ճարէր։

Կառավարութեան կերպը միապետական էր, բայց իշխանութիւնը միշտ մի եւ նոյն էլք։ Յառաջադպն շատ չափաւորուած էր եւ աւելի նահապետական ձեռ մ'ունէր։ բայց քանի որ երկիրն ընդարձակեցաւ, տէրութեան գանձն աւելցաւ եւ քաղաքականութիւնն յառաջացաւ, իշխանութիւնն ալ աւելի զրացաւ, մինչեւ վերջապէս ինքնիշխան

ու բացարձակ եղաւ, ինչպէս որ Ապանիայւոց հոն մոտած ժամանակն էր: Անոնքերութամյին աշխարհակալութիւններն ու ձիբերը տէրութիւնն ընդարձակեցին եւ սահմանակից պղոտի հասարակութեանց ու իշխաններու անկախութիւնն երթարկ ընկճեցաւ, որոնք վերջապէս իրեն հարկատու ըլլարու ստիպուեցան:

Մէքրոիկոյի թագաւորութիւնն ընտրութեամբ էր. իսկ ընտրուները վեց հոգի էին, որոնք թէ աղնուականութեամբ ու թէ իրենց ձրիցը համար նշանաւոր անձնված կը լըլլային: Դեղեւգյի ու Դագուպայի ցեղապեսները միշտ ընտրուներուն մէջ մանելու իրաւունք ունեին. իսկ մէկալ ըրսերն ընտրութեամբ կ'որոշուեին: Ընտրուները զրեթէ միշտ մենուող թագաւորին ցեղին մէկը կ'ընտրէին, բայց առանց ծննդեան կարգին նայելու՝ աւելի յարմար ու յանդակ երեւցածը կ'ընտրէին: Թագաւորին ընտրութեան հետ շատ հանդէսներ ու սովորութիւններ կապուած էին, որոնցից ամենէն նշանաւորն ան էր՝ որ նոր թագաւորը պատերազմ՝ մը պիտօր ընէր, որպէս զի գերիններ բանէ ու պատերազմ՝ աստուածին զոհէ:

Մէքնեցեւման ամենի անհամար սպասաւորներ ունէր, որոնք մնջ հօգաբարձութեամբ իրեն կը ծառայէին, պահուս որ Նոր Աշխարհքին մէջ աս տեսակ արքունական կարգաւորութիւն ուրիշ տեղ չէր տեսնուեր: Ինք երեք ժողովք ունէր, որոնք տէրութեան օգտին ու յառաջազարդ իրեն խորհուրդ կու տային: Տէրութեան դամնապետը մէկալ պաշտոնատէներէին աւելի մնջ պատիւ ու յարգ ունէր եւ թագաւորին ու տէրութեան ըլլոր հարստութիւնն անոր ձեռքն աւանդուած կ'ըլլար:

Դեսպանութիւնն ալ իրենց մէջ մեծ պալուններէն մէկն էր, եւ միշտ երեւելի մարդիկ կ'ընտրուեին: Դեսպանաց անձն անընաբարելի էր, ամէն անցած տեղերնին մնջ պատիւ ու փառաւոր ընդունելութիւն կը գտնէին եւ ճշդիւ թագաւորին անձը կը ներկայացընէին:

Մէջիննին պատույց աստիճաններ ալ կային, որոնց մէ իրենց յառաջադիմութիւնը կ'երեւայ: Ապրինեաց մէջ միայն անձնական քաջութեան ու զօրութեան համար պատիւ ու յարգ կը ստացուի. բայց երբ որ հասարակութիւն մը կարգաւորելու եւ յառաջ երթարկ կը սկսի, բարյական զօրութիւնը ընական զօրութենէ աւելի յարգ կ'ունենայ ու աստիճանի զանազանութիւն կը խոթէ:

Մէքրոիկոյի մէջ աս կարգերուն ու զանազանութիւններուն մնջ մոտադրութիւն կ'ըլլար. նոյն իսկ աղնուականները զանազան կարգ բաժնուած էին, զրոնկ Ապանիացինները շատ անդամ կը չփոթէին՝ ընդհանուր անուամի մը ցեղապետ (cacique) կոչւյով: Աղնուականութեան ամենէն բարձր աստիճանին հանճերու բարձացողը՝ թէ նշանաւոր ու երեւելի ցեղի մը սերած պիտօր ըլլար եւ թէ մնջ արդինք ու արժանաւորութիւն պիտի ցուցընէր: Ամբողջ տարի մը կը փորձուէր իր առաքինութիւնը, որպէս զի հաստատութիւնն ու քաշարտութիւնը ցուցուի:

Տէրութեան երիբինները երեք մաս բաժնուած էին, թագաւորին, աղնուականաց ու հասարակ ժողովրդէան մէջ: Թագաւորին իր երկիրներուն եկամորէն տաճարնեն ու քրմերը կը պահպանէր: Որպէս զի ամէն հասարակութեանց երկիրներուն սահմաններն աղէկ որոշուի ու վասն վէճ չելչէ, տաճաններուն մէջ ամէն մէկուն սեպական երկրն պատկերները զանազան գոյներով քաշուած: Կը պահուէր: Աղնուականաց կայուածները ժառանգութեամբ որդւոց որդիք կ'անցնէր: Կ'այն կայուածներն ընտանեաց անդրանիկն կ'անցնէին, բայց չելչէ հայրը զանդբանիկն անյարմար կը դատէր, կանըր կրտսէր որդիքներէն ամենէն յաջողակն ընտրելու ու իրեն ժառանգութեամբ բնել, ան պարտաւորութեամբ՝ որ իր մէկալ եղանակ պատուածը ապրուստը հօգայ:

Մէքրոիկացւոց օրէկնինները պարզ էին, բայց սաստիկ խիստ. շատ յանցանկներ՝ որոնց Եւրոպայի մէջ հազիւթեթեան պատիմ մը կը արուի, հոյ մահուամի կը պատժուէր: Եթէ մէկն իր սեռն սովորական եղած ձեւը փուկէր կը կախուէր: Կ'այնպէս բարյուց դէմ եղած անկարգութեանց պատիմը մահ էր: Զինուորաց կանոններն ալ խիստ էին:

Մէքրոիկացւոց արուեստներուն աստիճանին վրայ վէճ կայ: Իրենց նկարած պատկերները՝ որոնց վրայ Սպանիացիք այնչափ կը զարմանային, հանդարտութեամբ ու մոտադրութեամբ քննողի մը զարմանքը շատ չեն շարժեր. իրենց սովիէ ու արծըթէ զարդերը, նմանապէս մարդու եւ կ'ենգանեաց նկարները՝ ընականին հետ քիչ նմանութիւն ունին: Բայց աս ալ ստոյդ է թէ որչափ ալ խոջր ու անարուեաս ըլլային, Սպանիացւոց զարմանքն ի հարկէ կը շարժէին, որովհետեւ Ամերիկայի ուրիշ կողմերն ամենէւին անոնց չափ արուեստ տեսած չէին: Բայց ամենէն աւելի

անոնց զարմանքը գրգռեց՝ Մէկսիկյի պաշարման ատեն ի-
րենց պաշտպանութեան համար ցուցուցած գործունէու-
թիւննին, զանազան ամրութիւններ կանգնելին ու բանե-
ցուցած պատերազմական հնարքնին, որոնցմէ բաւական
կ'իմացուի թէ ո՞չչափ սրատեսութիւն ու ժրութիւն ու-
նէին, որն որ վայրենի աղջաց մէջ շխտենուիր:

Համառօս ընելու համար՝ յայտնի է որ Մէկսիկացիք
քաղաքական յառաջաբինութեան ճամբան ըռնած էին ու
երժարով կը յառաջանային. սակայն նոյն ատենուան Եւրո-
պայի աղջաց եւ ոչ ամենէն ետ մնացողներուն հետ կրնային
բաղդասութիւն: Մէկսիկյի առնուելու ժամանակին առ ժո-
ղովրդը պատերազմաէր էր, եւ երկրագործութեան,
վաճառականութեան, օրէնադրութեան ու արուեստից
սկզբնական ծանօթութիւններն ունէր. բայց միանգամայն
այնպիսի ողիստութեան մէջ ընկղմած էր եւ անանկ բար-
բարոսական սովորութիւններ ունէր, որ կատարեալ քա-
դափականացեալ աղջաց կարգն անցընելն անկարելի է:

Առջևի պատմութիւննիս աւելի դիւրըմբունէլի ընե-
լու համար առ նախաշատիղ ծանօթութիւնները տալէն
ետեւ. կը սկսինք առ երեւելի մարդուուն վարդն ու քաջու-
թիւնները պատմել, որոնք անշուշն մեծ զարմացման ար-
ժանի են, եւ որոնցմէ ամէն մարդ բաւական խրատ ու օգ-
տակար խորհրդածութիւններ ընելու նիւթ կը գտնէ:

Աս դրուածքին մէջ մեղի առաջնորդ առած ենք
չենրիկոս Լուպրէօնին նոյն նիւթին վայ զրած պատմու-
թիւնը, որն որ ըստ մեծի մասին թարգմանած ենք, բայց
բոլորն ուրիշ երեւելի մատենագիրներու՝ մանաւանդ Սովո-
րին ու Ռոպերդունին հետ բաղդատելով, տեղ տեղ հա-
մառօտցընելով կամ ընդարձակելով, տեղ տեղ աւելորդ
սեպած կտորնիս մէկդի ձգելով եւ ուրիշ տեղեր ալ
պակաս սեպածնիս աւելցընելով:



ՓԵՌՆԵԸՆԻ ԳՈՐԾ ՖԷԶ

ԿԱՄ

ՄԵՌԱՏԿԱՅՑ ՇՈՆՈՒԹԻՒՆ

—♦♦♦♦—

Ա.

Փեռական գործէնին ձևանէլու, ինուին ու երբուառ-
բանիւն:

Անժանօթ երկիրներ գտնելու եւ աշխարհակա-
լութիւններ ընելու եռանդը՝ հնգետասաներորդ ու
վեշտասաներորդ գարու մարդիկներուն սեպհական
նկարագիրն եղաւ. Քրիստավոր կոլոմբոս իր մասց
սրութեամբն ու հնարագիտութեամբը Նոր Աշխարհ-
ըլք գտնելէն ետքը, Սպանիացւոց եռանդուն ոգին
նոր կենդանութիւն մը ստացաւ ու ամենուն սրտին
մէջ նոր երկիրներ գտնելու եւ հարստութեան նոր
աղբիւներ բանալու յայու գրգռեցաւ: Ամենէն ստո-
րին սատիճանի եւ ողըմելի ու ձիբը չունեցող մար-
դիկ ալ յանդգնական դործքերու ձեռք կը զար-
նէին, եւ շատ անգամ իրենց յուսացածէն աւելի
կը յաջողցընէին: Խաչակրաց պատերազմներուն ու
Ասպետաց հաշակաւոր գարերուն՝ այսպիսի առան-
ձնական զիստորական արշաւանքներ յաջորդեցին:

Նոր Աշխարհըն իրեւ մեծ թատր մը կրնանք
մտածէլ, ուր որ պատերազմական ձիբք ունեցուներն
իրենց յաջողակութեան փորձը կը ցուցընէին: Աս
աեսակ յաջողութիւն եւ փառք վնասուելու ելած-
բաղմութեան մէջէն շատ զօրապետներ՝ պատմու-
թեան մէջ իրենց անունն անմահացուցին. բայց ա-

սոնց մէջ՝ Կոլոմբոսէն եաքը՝ առաջին տեղն իրաւամբ կրնանք Փետանադ Գորդէնին նուիրել:

Փեռնանդ Գորդէզ, 1485ին Էպուրէմասուրայի Մէտէլին քաղաքը, աղնուական բայց աղքատ ծնողքներէ աշխարհէք եկաւ: Տոն Մարդինիր Հայրը պղտիկութենէ տղուն ցուցուցած նշաններէն իմանալով որ մեծ ձիք ունի, եւ եթէ աղէկ կրթութիւն ստանալու ըլլայ՝ անուանի եւ հարսւատ մարդ կրնայ ըլլալ, միտքը գրաւ որ անոր կրթութենան հոգ տանի. եւ նոյն ատենէն՝ զինքը փաստաբանութեան աւելի համաձայն սեպեց: Ստուգիւ ալ տղան մեծ աշխուժութիւն ու մտաց սրութիւն ունէր. վրան ազատ ու համարձակ խօսակցութիւն եւ խոչեմութիւն մը կը տեսնուէր եւ այնպէս կը կարծուէր որ եթէ օրինաց գիտութիւն սորմի՛ երեւելի անձ մը կրնայ ըլլալ:

Աս վախճանաւ Հայրը զինքը Սալամանդայի հռչակաւոր համալսարանը խրկեց. Գորդէզ նոյն ատեն տասնուշրոս տարւան էր: Թէպէտեւ շնուտով յառաջ երթալու ամէն պահանջուած ձիքն ունէր, ի վերայ այս ամենայնի այնչափ փոյթ չստարա. Իր կրակոտ ընութիւնը՝ դպրոցական ճշգրութիւններուն ու նստազական կեանքի յարմար չէին: Երկու տարի հան կեցաւ ու բաւական յառաջ ալ գնաց. բայց աս տեսակ կեանքն իրեն խառնուածին անտառնելի գալով՝ ալ չկրցաւ. Երկայն ատեն համբէրել, ուստի դպրոցը թող տալով իր հօրը քրով դառնալու պարտաւորեցաւ: Հոն իր յօժարութեան համաձայն՝ զէնք գործածել, սուր խաղցնել, ձի հեծնալ սորվեցաւ. իր ախորժած զրազմունքը՝ պատերազմական խաղերն էին: Մարմնոյն կազմուածքն այնպէս զօրաւոր էր, որ ամէն խիստ ու աշխատաւոր գործքերու կը գիմանար: Իր քաղցր վարմունքն ու ճարտարախոս լեզուն՝ ամեն սիրու կը յափշտակէր:

Գորդէզ իր երիտասարդական հասակին մէջ պատերազմներու մէջ քաջութիւն ընելէն եւ փառք ու պատիւ ստունալին ուրիշ մտածմոնք ու բաղձանք մը չունէր: Հայրն խկղբան բոլոր զօրութեամբ անոր աս բաղձանքին գէմ զինեցաւ. բայց քաղաքական պաշտօնի մը զնելու յցոր բոլորովին ոչնչանալին եաքը՝ վերջապէս զինուրական արուեստի մէջ մտնելու հաւանութիւն տուաւ: Պարագաներն ալ անանի յարմար եկան որ քիչ ժամանակուան մէջ զինուրական մեծ պաշտօնի եւ բախտի կրնար հասնիլ: Ամենուն ու շաղթութիւնն իտալիայի պատերազմներուն վրայ էր, ուր որ կոնզալվ Գորտովացւոյն անունն ամենուն բերանն էր: Գորդէզ՝ Խտալիայի մերձաւորութիւնը եւ կոնզալվին փառքը տեսնելով՝ միտքը գրաւ որ անոր դրօշին տակ պատերազմի. բայց նոր կազմուած բանակի մը հետ ճամբայ ելլելու իտալիա երթալու ժամանակակի մտիցը դրածը չկրցաւ յառաջ տանիլ:

Աս միջոցիս Տոն Նիգոլո տէ Օվանտոյ Սպանիուսի կաւալվար գրուեցաւ. ասով Գորդէզին Հայրն իր որդւոյն ապագայ վիճակին վրայ մեծ յցս ստացաւ. որովհետեւ Օվանտոյ իր ազգականն ըլլալով՝ կը յուսար որ անոր պաշտպանութեամբն ու խնամք քովը՝ Գորդէզ մեծ պաշտօնի մը կրնայ հասնիլ եւ իր մեծ ձիքերը յայսնելու շատ առիթներ կը գտնէ: Աս մտածութիւններն իր որդւոյն յայսնեց, որն որ ամենայն եւանդեամբ ու սիրով ընդունեցաւ եւ անհամբերութեամբ՝ նոր Աշխարհը երթալու ժամանակին կը սպասէր: Ըստ մը Օվանտոյին ժողված բախտականներուն ցանկին մէջ գրուեցաւ. բայց ճամբայ ելլելէն քանի մ'օր յառաջ դլուխութիւն մը գալով՝ դարձեալ իր ընտանիեցը քով մնալու ստիպուեցաւ:

Երկու տարի եաքը նոր արշաւանք մ'ալ պա

տրաստուած ը լլալով՝ նոյն յարմար առթողի Գորդէզ
1504ին տասնունինը տարւան Ա. Դոմինիկոս կղզին
հասաւ։ Օվանսոյ զինքը շատ սիրավ ընդունեցաւ եւ
իր որդւոյն պէս վրան հոգ տարաւ ու ամէն առթի
մէջ անոր վրայ ունեցած սէրը կը յայտնէր. իրեն շատ
երեւելի եւ շահաւետ գործքեր ու պաշտօններ ալ
յանձնեց։ Աս մեծ չնորհքներն, որոնք շատ մար-
դիկ գոհ ընելու բաւական էին, Գորդէզին փառա-
սիրութիւնը չէին կրնար յագեցընել։ Խելքը միտ-
քը՝ վասնգաւոր եւ արտաքյ կարգի արշաւանքնե-
րու, զինուրական նահատակութիւններով անուն
ստանալու ետեւէ էր. եւ որովհետեւ գաղթականու-
թեան ներկայ վիճակը՝ Գորդէզին զինուրական ա-
խորդակին եւ յօժարութեանցը յարմար չէր, անոր
համար միշտ տրտում տիտոր կը կենար եւ իր վի-
ճակն իրեն ծանր կու գար։

Քիչ մը ետքը՝ Օյետա ու Կիդտեզա՝ յամաքի
վրայ նոր երկիններ գտնելու եւ գաղթականութիւն-
ներ հաստատելու յուսով արշաւանք մ'ընելու ձեռք
զարնելով։ Ա. Դոմինիկոս կամ Սպանիոլա կղզին
գտնուող բազմաթիւ բախտակինդիրներուն փառա-
սիրութիւնն ու եւանդը սասամիկ բորբոքեցաւ։ Գոր-
դէզ ալ՝ որ իր պաշտպանը Օվանսոն կարսնցուցած
էր, անսարակյոս աս արշաւանքին կ'ընկերանար,
եթէ ծանր հիւտութենէ մը արգելուելով՝ տեղը
մնալու չստիպուէր։ Աս երրորդ անգամն էր որ առ-
ջեւն եկած յարմար առիթը կը ստիպուէր մէկդի
թող տալու. բայց իր պատաւական կեանքն աւելի
մեծ, աւելի բարձր բախտի մը սահմանուած է եղեր։

Օյետային ըրած արշաւանքը յաջող վախճան
մը չունեցաւ. իր բնկերաց գրեթէ ամէնքն ալ մէկ
տարւան միջոցին մէջ մեռան եւ իրենց քաջութեան
ու անսանելի աշխատութեանց պառւը չկրցան վայ-
ելել. միայն Տարիենի ծովածոցին մէջ փոքր եւ

տկար գաղթականութիւն մը հաստատեցին։ Գորդէզ
Աստուծոյ շնորհակալ եղաւ որ այսպէս յայտնի մա-
հուընէ զինքն աղատեց. ի վերայ այսր ամենայնի իր
երիտասարդութեան գեղեցիկ օրերն, իր ազնիւ տա-
րիները՝ խաղաղութեամբ ու պարապ տեղ անցընե-
լուն վրայ մեծապէս կը ցաւէր ու կը արտմէր։ Հա-
րստաութիւն ունէր, որովհետեւ ընդարձակ երկիր եւ
բազմաթիւ գերիներու տէր էր. Բայց ի՞նչ պիտի ը-
նեմ, կ'ըսէր, աս հարստութիւնը. որովհետեւ փա-
ռաց կը յանկար, քաջութիւններ գործելով անունն
անմահայըննել կ'ուզէր։

Երբ որ 1511ին Տիեկյո Կոլոմբոս՝ որն որ Օվան-
տոյին յաջորդն եղած էր, Գորդէզին ամբելու-
առաջարկութիւնն ըրաւ. Գորդէզ՝ ասանկ գեղեցիկ
ու պատուական առիթը մը ձեռքէ չփափացնելու. հա-
մար՝ ամէն միջոց ի գործ դրաւ։ Իրք ալ Տիեկյո
Վելասկուէզին, որն որ ան արշաւանց գլխաւորն էր,
ատենագորի պաշտօնը ձեռք ձգեց։

Ա ելասկուէզ Սպանիոլա կղզին բնակած ատեն
իր խոհեմ ու արդար ընթայքովն եւ պատուական
բնութեամբը մեծ համարում ստացած էր։ Ասանկ
դլիսու մը առաջնորդութեամբը Գորդէզին բնական
ձիրքերն աւելի կատարելագործուեցան, եւ իր կե-
նաց արտաքյ կարգի գեպքերուն մէջ իրեն մեծա-
պէս օգնեցին։

Գուղակ իշխան առնութելը : — Գորդել՝ նոր երիտրեր գործութելու առաջանաց հրամանագործութելը :

Սպանիացիք բոլոր Նոր Աշխարհքին մէջ՝ Գուղակ կղզին աւելի գիւրին աշխարհակալութիւն ըստած չեն : Ստուգի զարմանալու բան է որ 2000 մլննէն աւելի տարածութիւն ունեցող բազմահարդ կղզւյ մը աիրելու համար՝ Վելասկուեղ 300 հոգւով բանակ մը բաւական սեպած ըլլայ, որն որ իրօք ալ կրցաւ աս գործքը գլուխ հանել : Քայց աս ալ ստոյգ է որ կղզւյն բնակիչքը պատերազմասկը չելին եւ միանդամայն Սպանիացւոց յարձակման դէմ դնելու համար ամենեւին պատրաստութիւն չունեին . միայն կղզւյն արեւելեան ծայրերը քիչ մը դիմադարձութիւն գտան : Կղզւյն աս մասին վրայ հադուել առունով ցեղապետ մը կը ափրէր, որն որ Սպանիացւոց անգթութիւններէն նեղուելով՝ Սպանիաց կղզին փախած հոս եկած էր, եւ երբ որ անոնց Գուղակ հասնիլ լսեց, ցամաք ելլենին արգելելու ջանաց. բայց իր ջանքն անօգուա եղաւ, որովհետեւ շրու մը իր գունդը ցրուեցաւ եւ ինքն ալ գերի ինկաւ : Աս փոքր կուուէն ետքը ամբողջ կղզւյն տիրեցին եւ անմիջապէս Սուրբ Յակոբ անուամբ գաղթականութիւն մը հաստատեցին :

«Քիչ մը ետքը ճամախտա կղզւյն վրայ ալ յարձակում մ'ըրին, որուն յաջողելուն՝ շատ օգնութիւն ըրաւ Գորդէղ ալ՝ որ բանակին երկրորդ հրամանատարն էր : Գորդէղին քաղցր վարմունքն ու յաջողակութիւնը զինքը Վելասկուեղին սիրելի կ'ընէին . մանաւանդ իրեն եռանդն ու քաջարատութիւնն երիտասարդական հասակին հետ միացեալ ըլլալով՝ աւելի եւս Վելասկուեղին հաճելի կ'ըլլար : Գորդէղ՝ իր վիճակին առաւելութիւնները յայտնի կը տեսնէր

եւ անկից օգուա հանելու կը ջանար : Ամենէն աւելի Անդրէս Տուերյին հետ սրտակից բարեկամ ըլլալու ջանաց, որն որ իրեն պէս՝ կառավարին քարտուղարն էր : Բայց շատ անգամ իր բնութեան ու խառնուածքին սաստկութիւնն՝ իր դժբախտութեան պատճառ կ'ըլլար . դիպուած մը պատահեցաւ, որուն մէջ իր անսամն բնութեամբը՝ քիչ մնաց որ բոլոր իր աշխատութեանցը պատուլը պիտի կորսընցընէր : Սուրբ Յակոբի գաղթականներէն շատերը՝ Վելասկուեղին վրայ տժգոհութիւն ունենալով՝ իրենց գանգատը Տիեկց կոլոմբոսին հասցընել կ'ուղէին : Ամէնքը Գորդէղին համարձակութիւնն ու յաջողակութիւնը ճանչալով, զինքն աս արտաքսյ կարգի վտանգաւոր ճամբորգութեան գլխաւոր ընտրեցին . Սպանիոլա երթալու համար միայն տկար ու խախուտ ծառակուր մ'ունէին : Կառավարն աս ծածուկ խորհուրդն իմացաւ, եւ Գորդէղին ապերախտութեան վրայ սաստիկ բարձանալով՝ զինքը մահուան գատապարտեց . բայց Գորդէղը բանը ժամանակին իմանալով՝ զինքը բունելու եկողներուն ձեռքէն եկեղեցի փախաւ, եւ հոն պիտի մնար մինչուուկ որ Անդրէս Տուերյ եւ իրեն ուրիշ բարեկամները կառավարին բարկութիւնն անցընէին : Գիպուածքը բերած էր որ ազնուական ցեղէ կատարինէ Սուարէղ աղջկան տունն ալ՝ որուն հետ ինք կարգուելու միտք ունէր, աս եկեղեցւոյն մօտերը կիյնար : Գիշեր մը Գորդէղ անոր այցելութեան երթալ ուղեց, բայց հոն գտնուող աղեղնաւոր պահապանները զինքը բունեցին բանտ տարին : Ան ատեն իր սիալման մեծութիւնն իմացաւ . եւ այնպէս սնկեղծութեամբ զլջում ըրաւ, որ կառավարը զինքն ազատեց եւ հրաման ալ տուաւ որ կարգուի, եւ ետքը մեծասրտութեամբ անոր անշրանիկ որդւոյն ինքահայրն ալ եղաւ : Անոնկով Գորդէղին դէմ ունեցած ատելութիւնը բոլորովին

թողուց եւ սկսաւ անոր հետ շատ սիրով վարուիլ .
բայց նորէն իր առջի ատենադպրութեան պաշտօնին
մէջ առնել չուզեց : Գորդէղ աս ատենէն սկսեալ
մեծ սրատեսութեամբ ու խորունկ հնարագիտու-
թեամբ կը վարուէր . ինք զինքը սաստիկ խոնար-
համիտ կը ցուցընէր . ամենայն ջանքով ու փութով
ամէն գործքի մէջ կը մտնէր կ'աշխատէր , ուսկից կը
գուշակէր որ իր տիրուն օգտատ մը կրնայ ըլլալ .
վերջապէս ինք զինքը հարկաւոր , օգտակար ու սի-
րելի ընելու աշխատեցաւ , յուսալով որ աս փոփո-
խութեան միտ կը դրուի եւ իրեն օգտակար ալ կըլ-
լայ :

Կառավարը 1515ին Հեռնանտէղ Գորտովացւոյն
հրաման տուաւ որ ինքնակամ զօրաց բանակ մը
կազմէ ու նոր երկիրներ գտնելու երթայ : Աս ար-
շաւանըին գացողներուն թիւը 110 հոգի էր , որոնք
Եռոգագատանի թերակղզին գտան : Սպանիացիք ցամաք
ելան , բայց անմիջապէս իմացուեցաւ որ աս տեղաց
ժողովսրբո՞ն իրենց մինչեւ նոյն ժամանակը ճանչցած
ժողովրդեան պէս վատ չէին . Հեռնանտէղ իր զօ-
րաց մեծ մասը կորանցընելն ետեւ՝ Գուպա կղզին
դառնալու սահպաւեցաւ եւ հոն համնելն քիչ մը
ետքը մեռաւ : Թէսկէտ աս արշաւանքն այսպէս
գժբախտ եղաւ , բայց Վելասկուէղ ան գաւառին
հարստութեանց լուրն առնելով , Յովհաննէս Կրի-
ժարուան շորս նաւով ու 240 հոգւով նորէն խրկեց ,
յուսալով որ վերջապէս յաջող վախճան մը կունե-
նայ : Սպանիացիք նախ Գոզումէլ կղզին գտան եւ
Եռոգագատանի ծովեղերքը պարտեցան , ուր որ բնակ-
չաց զանազան խարացեներ տալով՝ մեծ քանակու-
թեամբ ուսկի ժողվեցին : Կրիժարուա անկից Սուրբ
Յովհաննէս Ուլսայի կղզին մօտիկցաւ , որն որ Մեք-
սիկսի իշխանութեան տակն էր : Բնակիչք օտարա-
կանները տեսնելով՝ սաստիկ զարմացան . անոնց ե-

րեւոյթը , գեճը , զգեստներն ու շէնքերն իրենց հա-
մար բոլորովին նոր բան էր . աս նոր տեսարանէն
խուլած ու վախցած՝ անմիջապէս գալուստնին իրենց
թագաւորին իմացուցին : Սպանիացիք հոս երկայն
ատեն շկեցան , ի վերայ այսր ամենայնի առատ ոս-
կի ժողվեցին : Կրիժարուա հոն համոզւեցաւ որ ան
կղզւոյն մօտիկ եղած երկիրն ընդարձակ ցամաք եր-
կիր մըն է : Աս գիւտը յաւաջ տանելու խիստ կը
բարձար . բայց ի գործ զնելու միջոց չանենալով՝
աւելի աղիկ սեպեց Գուպա կղզին մարդ խրկել եւ
օգնութիւն ուզել . միտքը գրած էր որ անկից օգ-
նութիւն չեկած՝ ճամբայ չելէ : Իր ընկերներն ալ
ասոր համաձայն խորհուրդ կու տային , որովհետեւ
գիտէն որ իրենք քիչուոր ըլլալով՝ ոչ գաղթակա-
նութիւն կրնան հաստատել ոչ ալ երկայն ատեն
նոյն երկիրներուն մէջ կրնան գիմանալ : Անոր համար
Կրիժարուա իր պաշտօնականներէն Ալուարատոյ ա-
նունով մէկը Գուպա խրկեց , որ ժամանակին հաս-
նելով՝ Վելասկուէղին կասկածներն ու մտմտոքը
փարատեց : Որովհետեւ Վելասկուէղ մինչեւ նոյն
ժամանակին ամեննեւին անոնց վրայ լուր մ'առած-
չըլլալով՝ մասնաւոր նաև մը երկած էր . բայց նոյն
նաւն ալ ալէկիոծութեան պատահելով՝ կայմը կոր-
սընցուցած ու Սուրբ Յակոբ քաշուելու սոխուած-
էր , առանց ամեննեւին լուր մը բերելու : Ուստի հոգն
ու մտմտոքը սաստիկանալու ժամանակ՝ Ալուարատոյ
հասնելով՝ զինքը շատ ուրախացուց :

Եկող պաշտօնակալը նոր գտնուած երկիրներուն
վրայ շատ գովեստով խօսեցաւ . իրեն հետ մէկտեղ
բերած ուսկին իր խօսքերան ծշմարտութեանը վկայ
էր : Կառավարը զինքն այսպէս յաջողակ լուր բերելուն
համար շատ սիրով ընդունեցաւ , միանդամայն իր
արթնութեանն ու արժանեացը համաձայն մեծ պա-
տիւ ըրաւ : Ալուարատոյին պատմածները՝ Գուպա

կղզոյն մէջ մնացողներուն շուտ մը տարածուելով, անոնց եռանդը գրգռեց. բայց մէծերնէն ոչ ոք Գորդէզին զգածմունքներն ունեցաւ, որն որ իր ձրիյն արժանի թէտարոնի մը բացուիլը կը տեսնէր. որովհետեւ իրբեւ հաստատուն միտքը գրած էր որ ըլլալու արշաւանաց մէջ ինքն ալ մաս պիտ'որ ունենայ. մանաւանդ թէ կարծես որ իրեն ներքին աղդեցութիւն մը կ'ըլլալ թէ ինք աս արշաւանաց գլխաւորը պիտ'որ ըլլայ:

Ա Ելասկուէզ առանց ժամանակ կորսընցընելու, Եւրոպա մարդ խրկեց եւ աս մեծ զիւսն իմացուց. իր կողմանէ ալ շուտ մը նոր գտնուած ցամաք երկին աշխարհակալութեան համար նոր բանակ մը պատրաստեց. եւ վախնալով որ չըլլայ թէ ասսնկ փառաւոր գործքի մը պտուղն ուրիշ կառավարի յանձնուի, Սպանիայէն մարդ չեկած՝ բանակը ճամշայ հանել ուզեց:

Պատրաստութիւնները սաստիկ արագութեամբ ի գործ կը դրուէին. բախտախնդիրները բաղմութեամբ կը ժողովէն: Բանը կը մնար գլուխ մը ընարելու վրայ: Վելասկուէզ բոլոր իր ճիգն աս ընտրութիւնն աղէկ ընելու վրայ թափեց, որովհետեւ ասսնկ գործքերուն յաջողակութենէն ու քաջարաստութիւնը՝ հրամանաստարին յաջողակութենէն ու քաջարաստութենէն կախուած ըլլալն աշվէկ գիտէր. իր նախանձուտ բնութիւնն ալ իրեն մամուռք կու տար, վասն զի յայտնի կը տեսնէր որ ասսնկ հեռու տեղ եղողն անմիջապէս իրեն իշխանութենէն անկախ պիտ'որ գործէ եւ իրեն հրամաններուն պիտի չանսայ: Շատերն աս պաշտօնը ձեռք ձգելու կը ջանային եւ ամէնն ալ՝ իրենց անձնական մեծ անունէն զատ՝ նշանաւոր տեղերէ ալ պաշտպանութիւն ունէին, որմէ Վելասկուէզին մըտամուլքն աւելի եւս կը շամար: Բայց Գորդէզին ապագայ վիճակն որոշող վայրկեանն հասած էր:

Ինք շատոնցուլնէ Անդրէսս տէ Տուերսին եւ Ամատոր տէ Լարէզ թագաւորական գանձապէտին հետ բարեկամացած էր: Գիտէր որ ասոնց երկուըն ալ Վելասկուէզին առջեւը մեծ համարում ունին, եւ առանց իրենց խորհուրդ հացընելու, գործքի մը ձեռք չիզարներ: Գորդէզ ասոնց հետ խօսեցաւ եւ շատ սաակ խոստացաւ՝ թէ որ իրենց միջնորդուաթեամբն ու ձեռք բունելովլը բանակին գլխաւոր հրամանաստարութիւնն ընդունի: Աս երկու բարեկամները՝ զորդէզ մասնաւոր եղանակաւ Վելասկուէզին յանձնեցին: Կառավարն աս ընտրութեան հաւանեցաւ. եւ իրեն անանկ երեւցաւ որ շատոնցուլնէ վիճառած յաջող մարդը գտաւ: Գորդէզին աստիճանին նայելով՝ անանկ կը կարծէր որ չիկրնար անկախութեան բաղձալ. եւ անանկ միտքը գրած էր որ իրենց մէջն եղած երկպառակութիւնը դիւրաւ մոռնալուն ու թողութիւնն տալուն համար՝ Գորդէզին սէրն ու հաւատարմութիւնը բոլըրովին վասարկած է: Վերջապէս աս ալ կը մտածէր որ մէկէն ի մէկ ասսնկ մեծ իշխանութեան մ'ալ հացընելով, որն որ Գորդէզ ամեննեւին չէր կրնար յուսալ, բուըր անոր սէրը կրնայ յափշտակել, եւ մինչեւ վերջն իրեն հաւատարիմ ու հպատակ մնալու կը ստիպէ:

Թաէպէտ մինչեւ նոյն ժամանակ Գորդէզ գործքի մը գլխաւոր եղած չէր, ի վերայ այսր ամենայինի իր ցուցուցած ծիրքերն ամենուն մեծ յցս կու տային, որովհետեւ ամենուն առջեւը՝ մեծ բաներու յաջողակ անձ մը ճանչցուած էր: Իր երիտասարդութեան անշափ աշխայժմը՝ իրեն բնութեան համաձայն գործքերու մէջ մնենքը, բաւական հանդարտած եւ անխնդ գործունէութեան մը փոխադրուած էր: Իր անսանձ բնութիւնն իր հասակակիցներուն հետ վասուելով ու զինուորական կրթութեանց տակ վարժելով, զինուորի մը վայելուչ այրական համարձա-

կութեան գարձած էր: Աս ձիբքերուն հետ մէկտեղ ունէր նաեւ որոշում մ'ընելու ատեն մեծ խոհեմութեամբ վրան մտածել, գործադրութեան ժամանակ՝ սաստիկ զօրութեամբ յառաջ տանիլ: միանդամայն հպատակելոց վստահութիւնն ստանալու եւ զանոնք կառավարելու ալ մեծ ձիբք ունէր, որն որ երեւելի մարդկան սեպհական նկարագիրը սեպուած է: Այսպէսով իր բնութեան ձիբքերը հասակին ու փորձառութեան օգնելով աւելի եւս հասունացած էին:

Գորդէղ աս իրեն յանձնուած պաշտօնը՝ Վելլակուէզին մեծ յարդութեան ու հպատակութեան նշաններ ցուցընելով ընդունեցաւ: Անմիջապէս տանը դրան առջեւն իր դրօշը բացաւ. եւ ընդունած նոր պաշտօնին ամէն նշաններովն ու գարդարանքովն երեւան ելաւ: Ամենայն գործունէութեամբ ետեւէ կ'ինար որ իր բարեկամներէն շատերն իրեն հետեւելու հաւանեցընէ ու ճամփորդութեան պատրաստութիւնները շատավ լմբնցընէ: Ունեցած սարկովը եւ գերիներն ու երկիները զրաւ գնելով ժողված գումարով շատ մը պատերազմի ու ճամփու պաշտօները հոգաց. նյոնպէս իրեն հետ գալու պաշտօնականերէն ոմանց կարօտութիւնն ալ լեցուց, որպէս զի իրենց աստիճանին վիշելուչ պատրաստութեամբը կարող ըլլան իրեն ընկերանալ:

Գորդէղին աս ընթացքն ու փոյթը շատ գովելի էր, ի վերայ այսոր ամենայնի իրեն աստիճանին նաև խանձաւոր ըլլաներն աս գործքերան ծուռ մեկնութիւններ տալով՝ կառավարին միտքը պղտորեցին: Իր զօրացը վրայ բացարձակ իշխանութիւն ունենալու կը ջանայ, եւ անսոց սէրը վաստրելու համար առատածեռնութիւն կը բանեցընէ, կըսէին: Միանդամայն ժամանակաւ մէջերնին եղած հակառակութիւնն յիշեցընելով՝ Այնպիսի մարդուն ձեռքը հիմակ աս աստիճանի իշխանութիւն տան ու հետո

Երկիր նորկելը՝ խոհեմութիւն չէ, կըսէին, եւ կը հաստատէին որ Գորդէղ աս իշխանութիւնն աւելի իրմէ վրէժ նոնդրելու պիտօր բանեցընէ, քան թէ աս մեծ բարերարութեան համար իրեն շնորհակալ ըլլալու:

Աս նենդաւոր խօսակցութիւնները՝ Վելասկուէզին կասկածոս բնութեան վրայ ան աստիճանի խորունի տպաւորութիւն ըլլին, որ Գորդէղ անոր վարժունքն ու խօսուածքին կերպելին անմիջապէս իր վրայ ունեցած կասկածներն ու անվասահութիւնն իմացաւ. եւ Տուերոյ ու Լարեզ բարեկամներուն խորհուրդ տալով՝ շատով ճամփայ ելլելու աճապարեց, որ չըլլայ թէ կառավարին միաքը բոլորովին վիխուի եւ որիշ կարգադրութիւն մ'ընէ: Պատրաստութիւնները շատ մը լմբնցուց, եւ 1518ին Կոյեմբերի 18ին առադաստ բացաւ ու ճամփայ ելաւ: Վելասկուէզին հետը ծովէզելոքը գնաց ու մեծ վստահութիւն եւ բարեկամնութիւն ձեւացընելով՝ հարարական բարեւը տուաւ. Գորդէղ ալ իր կողմանէ զինքը նորէն նորէն իր երախտագիտութեան ու հպատակութեան վրայ ապահովցուց:

Գ.

Կոյ Սուանէայէ արշաւանաց համբայ ելլեւը:

Գորդէղին արտօրնօք ճամփայ ելլելը՝ Վելասկուէզին կասկածներն ու վախերն աւելցուց: Անոր թշնամիներուն խօսքերէն յորդորուելով, ճամփայ ելլելու վերջն օրերը՝ զՏիեկց տէ Օրտաղ Գորդէղին իրեւեւ աւելակալ դրաւ, իրեն յարմար օգնական մը տալու պատճառանօք. բայց գաղաւեկ անոր ապապրած էր որ Գորդէղին ընթացքին վրայ հսկէ եւ անոր գործողութեանց ու խօսակցութեանց լուրն իրեն հաշցնէ: Բայց հաղին թէ ցամաքէն հեռացած էին, Վելասկուէզ իր կասկածոս բնութեամբը, նյոն խէ ԳՈՐԴԷՂ

իր գործակալին հաւատարմութեան վրայ ալ տարակուսէլու սկսաւ, իր վախնար որ իրեն յանձնուած պաշտօնն աղէկ չեկասարեր: Մէկ կողմանէ ալ չարախոսութիւնները կը սաստկանային: ամէն մարդիբեւ սասց կը հաստատէր թէ Գորդէղ առիթ մը գտնելուն պէս՝ անկախ ըլլալու ետեւէ պիտ'որ իսնայ: Նշն քսու մարդիկները տեսնելով որ Վելասկուէզ աս խօսքերով ինք զինքը հակառակ կողմը չ'որոշեր, աւելրդապաշտութիւններ ալ բանեցնելուն սկսան: Յովհաննէս Միլիհան անունով մէկը՝ որ զինքն աստեղագիտութեան գաղտնիքներուն ծանօթ կը ձեւացըներ, կառավարին միտքը փոխելու գործիք մ'եղաւ: իրեն ըրած ձախորդ գուշակութիւնները Վելասկուէզին ոգւժն վրայ ան աստիճանի տպաւորութիւն ըրին, որ միտքն որոշեց զԴորդէղ իր պաշտօնէն ձգելու:

Վըշաւանքը Դրինիդա ըսուած տեղը հանգիպած էր, անոր համար Վելասկուէզ շուտ մը հոնտեղի կառավար՝ Փրանկիսկոս Վերսուկոյին հրաման խրկեց որ զԳորդէղ իշխանութենէն վար առնէ եւ տեղն իրեն որտչած մարդը հաստատէ: Վելասկուէզ նշն լուրը Տիեկոյ Օրտազին եւ Մորլային ալ հասցոց, որոնց վրայ ինք վատահութիւն ունէր: Բայց արդէն Գորդէզին՝ Լարէզ ու Տուերը արթուն բարեկամները Վելասկուէզին ամէն ընթացքն ու շարժմունքը շարունակ կը դիտէին: Ուստի եւ ասոնց ձեռքովը Գորդէղ իրեն համար նիւթուած չարեաց լուրը՝ մէկաններէն շուտ իմանալով՝ զանոնք իր կողմը վաստը կելու ջանաց: իր ունեցած մեծամեծ յոյսերն Օրտազին առջեւ անամնկ ճարտասանութեամբ մը նկարեց, որ Վերջապէս կրցաւ զանիկա իրեն շահիլ:

Օրտազ Վերտուկոյին դնաց եւ Գուպայէն եկած հրամանը կատարելուն վտանգներն ու դժուարութիւններն անոր առջեւը դրաւ: Իրոք ալ այնպէս

էր, որովհետեւ Գորդէղ արդէն իր երեւելի ձիքերան համար զօրաց առջեւը մեծ վատահութիւն ու համարում ստացած էր: Եւ բոլոր արշաւանքին յաջողելուն յոյսը միայն անոր ճարպկութեանն ու քաջարատութեանը վրայ հիմնած էին: Վերտուկոյ վախնալով, գուցէ ալ ծածուկ կաշառուելով, իրեն խրսկուած հրամանն ի գործ չդրաւ: Գորդէղ ալ նորէն Վելասկուէզին նասակ դրելէն ու անոր հնաղանդմալու խոստումներ ընելին եաքը՝ շուտ մը դէպ ի հաւանա ճամբայ ելաւ:

Իր միտքն ան էր որ նշն գաղլթականութեանէն ալ զօրք ժողվէ եւ իր նաւատորմղին հարկաւոր եղած պաշարները կատարեալ հոգայ: Հոն շատ պաշտօնականներ դատաւ, որոնք իրեն պէս յաջողակ մարդու մը դրօշին տակ մեծ քաջութիւններ ընելու եւ անուն ստանալու կը բաղձային: Ասոնցմէ երեւելիններն էին կոնզալը տէ Սանտովալ, Փրանկիսկոս տէ Մոն-դէկոյ եւ Տիեկոյ տէ Սոլց, որոնք խօսք տուին միանդամայն արշաւանքին ուրիշ ամէն հարկաւոր եղածները հոգալու:

Վելասկուէզ իր հրամանին չկատարուիլը տեսնելով՝ նորէն փորձ փորձել ուղեց եւ զԳորդէղ իր իշխանութենէն վար առնելու ջանաց: Նախ Վերտուկոյին երկշուութիւնը յանդիմաննեց, մանաւանդթէ Գորդէզին նաւատորմիջը դուրս երելու թողարկուն համար՝ վրան մասնութեան կասկած ունեցաւ: Չուտ մը դէպ ի հաւանա հաւատարիմ մարդ մը խրկեց ու նշն գաղլթականութեան մեծը Պետրոս Պարպային իմացուց որ անմիջապէս զԳորդէղ բոնէ ու քովը պահապաններ զնելով՝ իրեն խրկէ, արշաւանց չուն ալ քիչ մը տաեն ի կախ թողու: Նշնպէս ուրիշ գլաւաւոր պաշտօնակալաց ալ դրեց որ Պարպային խրկուած հրամանները կատարելուն օգնական ըլլան: Բայց Վելասկուէզին խրկած մարդը

գեւս չհասած՝ Գորդէղ բանն իմանալով՝ առջեւն առնելու ժամանակ ունեցաւ. իր պաշտօնակալաց մէջ միայն երկու հոգւց վրայ կասկած ուներ, այս ինքն Վելասկուեղ տէ Աէնին վրայ՝ որն որ Կառավարին ազգականն էր, ու Տիեկոյ Օրսազին վրայ: Աս վերջինն մէկ քանի խօսքերէն անանկ կ'իմանար Գորդէղ որ առջի կարծիքը փոխուած է եւ դոցէ իր տեղն անցնելու յշաւեր ալ տնի: Գորդէղ իրեն նաև մը տուաւ ու մօտ տեղէ մը պաշար բերելու պատրուակով քալին քիչ մը ժամանակ հեռացուց, առանց վրան կասկած ունենալը իմացրնելու: Խոկ զՎԵլասկուեղ տէ Աէնին որն որ համարձակ ու վառվուուն բնութիւն ունեցաղ երիտասարդ մին էր, իր կողմը վաստրկիլը դիւրաւ յաջողեցաւ, վասն զի համոզիչ եղանակաւ ու պատճառներով ցուցուց թէ առշաւանքէն իրենց որչափ օգտատ եւ որչափ փառք կրնայ ըլլալ, եւ թէ գանգալալութեամբ քիչ մը աշխանալն որչափ արդելքներ կրնայ պատճառել: Գորդէղ անանկ վարպետութեամբ ու եռանդեամբ անոր երեւակայութիւնը վասեց ու սրտին տիրեց, որ նոյն բոպէէն սկսեալ իրեն սասափի հաւասարիմ պաշտօնականներէն մէկն եղաւ: Պետրոս Պարպա՛ Վերսուկիցին սկս՝ իրեն խաւուած հրամանը կասարելու գանգալեցաւ եւ վերջապէս Վելասկուեղին դրեց որ Զէի կրնայ հրամաններդ՝ առանց մեծամեծ վասնդաներու կատարել, որովհետեւ ժաղավրդեան իմ իշխանութիւնէս ապստամբելու շարժմունքներ կը աեւանէի:

Օրտակ պաշար վնասուելու համար ճամբայ եւ լածին պէս՝ Գորդէզ բոլը զինուունելով ժողվեց եւ իրեն բնական ճարտասանութեամբն անոնց առջեւը նկարագրեց Վելափուէզին նախանձու ընթացքը, եւ զինքն աս պաշտօնէն վար ձգելու համար բաճ-փորձէքը: Գլւաւուրաբար Վելափուէզին անիիւաւութեան դէմ տրտունջ կընէր, որն որ բաններն ու-

շացրնելով՝ քաջերուն եռանդն ու ջանքը կը պաշտպահի մեջըներ: Պաշտօնակալ, զինուոր, մեծ ու պղտիկ աս պարագաները լսելով՝ սասափիկ նեղացան: անհամբերութեամբ կը սպասէին իրենց փառք ու հարստութիւն պատճառելու ասանկ արշաւանքին շրւտավ ձեռք զարնելու: արդէն իրենց ունեցածը չունեցածը տուած էին, որպէս զի աս արշաւանքին յաջողութեան օգնեն, պատրաստութիւնները ձարեն: անոր համար փոքր մէկ արգելքն ալ՝ իրենց աշքին մեծամեծ բարիքներէ զրկում կ'երեւար: Միանդամայն բոլոր իրենց վաստահութիւնը դրած էին գորդեղին վրայ, որուն քաջարատութեան ու յաջողակութեան վրայ մեծ համարում ունիին: Ուստի ամենքը մէկ բերան աղաւեցին որ իր պաշտօնը թող չտայ, որուն այնշափ իրաւունք ունիէր, խոստանալով անոր թէ ուր որ իրենց առաջնորդէնէ պատրաստ են հետեւելու, եւ իրենց արինն ալ թափելու՝ որպէս զի իր իշխանութիւնն ապահովընեն եւ պաշտօնին մէջ հաստատեն:

Պարդէղ ասոնց եռանդն ու հաստատութիւնը
տեսնելով՝ շատ ուրախացաւ. Իր զօրացը խօսք
տուաւ որ զիբենք անմիջապէս ան հարուստ երկիրը
կը ասնի, որուն այնշափ ժամանակէ ի վեր կը բազ-
ձային. Երդում ալ ըրաւ որ իրեն աս աստիճանի
մեծ սէր ու յարում ցուցընով մարդիկներն ամե-
նեւին թող չիտար: Աս խստառմը մեծ ուրախու-
թեան նշաններով լնդունեցան, եւ ամէնքը մէկ
բերան՝ կեցցէ պուտային: Թէպէտեւ գորդէղ աս
կերպով իր զօրաց հաւասարմութեան վրայ ալ
կատարեալ ապահովութիւն ունեցաւ, ի վերայ այսր
ամենայնի Վելսարկուէցին նորէն նամակ մը գրեց եւ
իր կատարեալ հնագանդութեան վրայ զանիկա ապա-
հովցընելու ջանաց: Կամակը կը լընցընէր լսելով
որ Վաղուան օրը ճամփայ ելելու միտք ունիմ: Իրաք

ալ պատրաստութիւնները լընցած ըլլալով՝ առանց
արգելքի ճամբայ ելաւ:

Բայց աս բանակին զօրութիւնը՝ ասանկ մէկ գործքի մը դժուարութեանց ու մեծութեան համաձայն չէր: Թէպէտեւ Գուպայի Սպանիացիք բարոր իրենց ճիգը թափած էին, թէպէտեւ բոլոր դաշլթականք կրցածնուն չափ մարդ ու պաշար հոգացած էին, Վելասկուեղ ալ շատ ստակ ծանկը ըրած էր, միանդամցն բախտախնդիրը թէ իրենց ստրկովն եւ թէ պարտքով աս բանակին հարկաւորութիւնները հոգացած էին, ի վերայ այսր ամենայնի մարդ կը զարմանայ երբ որ նոյն բանակին տակարութիւնը կը բաղդատէ ան նշանաւոր գործքին հետ՝ զորն որ գլուխ հանեց: Կաւաստորմիջը տասնումէկ նաև բաղկացած էր, որոնցմէ ամենէն մեծը՝ հարիւր տակառաշափ կ'առնէր, երեք հատը՝ ութուուն տակառաշափ, իսկ մէկալ եօթը՝ հատը՝ առանց յարկի միջակ նաւակներ էին: Ասոնց ամենուն մէջը 109 նաւազ կար, 508 ալ զինուոր, որոնք նաւերուն թուոյն համաձայն տասնումէկ խումբ բաժնուած էին: Իրենց թուեն աւելի՝ զէնքերնուն եւ ուրիշ կարեւոր կազմածներուն նուազութիւնը շատ մեծ էր. ամենը մէկանց 16 ձի ունէին, 45 զանազան հրազդններ եւ 6 փոքր ու թեթեւ թնդանօթ: Հասարակ զինուորներուն զէնքն էր նիզակ ու սուր. իսկ պաշտպանողական ծանր զէնքերու աեղ, որոնք ան տաք գաւառներուն մէջ կը ելլ դժուարին էր, բամբակով հիւսուած զրահ մը հագած էին, որ Ամերիկացւոց նետերուն դէմ գնելու բաւական էր:

Ահաւասիկ աս տկար կազմութեամբ Գորդէղ ճամբայ ելաւ, անանկ մէկ թագաւորութեան մը վրայ երթալու եւ հետը պատերազմ բանալու, որուն երկիրներուն ընդարձակութիւնը Սպանիայի թագաւորին բոլոր տիրած երկիրներէն չափ ստելի ընդարձակ էր:

Պատմութեան մէջ ասանկ յանդուգն գործքի մը օրինակ քիչ կը գանուուի. Եւ մարդուն միտքը չիհաւանիր թէ ինչ յաջորդութեան յոյս կրնային ունենալ ափ մը բախտախնդիրներ՝ ասանկ դժուարին գործքի մը ձեռք զարնելով, որն որ աւելի առասպելներու մէջ պատմուող այլանդակութեան տեղ կրնար դրուիլ քան թէ զինուորական արշաւանքի: Բայց Սպանիանցիները քաջակերող կիրաքն՝ ընչեց ու փառաց ցանփութիւնն ըլլալով, աչքերնուն բան մը դժուարին չէր երեւար: Ամէն մէկ զինուորը ինք զինքը դիւցազնի մը տեղ կը գնէր. ամէն մարդ իր հաշուին համար ու իր վտանգն աչքն առնելով՝ համարձակ կ'արշաւէր, միտքը զնելով որ անտարակյս իր քաջութեամբն՝ ըրած յանդուգն աշխատութիւնը պիտի պսակուի: Թէպէտեւ Գորդէղ անոնց առնչեւն այնչափ համարում ունէր, որչափ հարկաւոր էր զինուորական կարգ կանոնը պահէլ տալու եւ ընդհանուր օգուար մտածելու, բայց զինքը միանդամայն իրեւ իրենց ընկերը կը սեպէին. ուստի բացարձակ իշխանութիւն ունեցող գլխոյ մը տեղ չէին գնէր, որ տուած ամէն հրամաններն իրեւ անհահանջնելի պատգամ ըլլայ: Գորդէղ ալ աս դաղափարները ընջելու ետեւէ չէր իշնար. մեծանձն բնութիւն մ'ունենալով, ոչ նախանձն ոչ ալ մնափառութիւն ունէր. աղէկ գիտէր որ քաղցրութեամբ ու զիջում ցուցընելով՝ զինուորաց վրայ աւելի ընդարձակ իշխանութիւն կրնայ բանեցընել, քան թէ խստութիւն գործածելով ու վախցընելով: Հրամանատարին ու զինուորաց եւ ուրիշ մեծերուն մէջ աս փոփոխակի մէրը՝ կարծես թէ Ամերիկայի մէջ ուրիշ տեղերէն աւելի հարկաւոր էր:

Աս բախտախնդիրները կրօնական ոգւով մ'ալ զօրացած ըլլալով՝ ամենադժուարին պարագայից մէջ ալ իրենց քաջաւորասութիւնն ու յարատեւութիւնը չկորսընցուցին. զիրենք քրիստոնէական կրօնից առաւ-

քեւաներու եւ քարողիչներու տեղ կը դնէին. եւ ծշմարիս հաւատոց լրաբ առածելու զործիք ըլլալ-նին իրենց մեծ եռամդ մը կու տար: Ամենէն աւելի գորդէլ աս փառաւոր առաքելութեան դործիք ըլլ-լալուն վրայ կը պարծէր. բաց ի ան խոստումներէն՝ որոնք զինուորաց կընէր թէ քիչ մը եռաքը պիտի հարատնան, իրենց աշքին առջեւը կը դնէր նաեւ ան նուիրական առաքելութեան պաշտօնը՝ որն որ ամէն զինուոր յանձն առած է, կըսէր: Իրենց վրայ աւելի տիրելու, իր հրամաններուն աւելի հնազանդ պահէրու համար, ոսկի վերջաւորներով մետաքսէ փառաւոր դրօշ մը շնուի տուաւ, մշտեղը թագաւորական զինանշանը բանտաւծ, որուն վրայ լայն խաչ մը քաշուած էր, չորս կողմին ալ Լատիներէն խօսք մը, աս իմաստով որ “Խաչին ետեւէն երթանք, որովհետեւ աս նշանով պիտի յաղթենքո”: Ասով Կատանդիկանոսին հրաշագործ դրօշին յիշասակը կ'ու-զէր մաքերնին բերել:

Գորդէլ աս կերպով իր բանակը քրիստոսի պաշտպանութեան յանձնելէն եռաքը՝ իր տասնումեկ դասակ զօրքին վրայ մէյմէկ երեւելի պաշտօնակալշներ ընտրեց ու գլուխ դրաւ. տասնց անուններն են՝ Ալեքսակուէլ տէ Էլոն, Բենարոյ Ալուարատոյ, Հեռանանտէլ Քորդոյ-Գարրէրոյ, Փրանկիսկոս տէ Մոն-դէյյո, Քրիստովաւ տէ Օլիս, Յովհաննէս տէ Էսո-դալէնդէ, Փրանկիսկոս տէ Մորլա, Փրանկիսկոս Սալսետոյ, Յովհաննէս Էսդուպար եւ Կնիշէլ Նորդէլ: Կաւատորմզին գլխաւոր հրամանաարտութիւնն իրեն պահէց. քաջն Ալամինոս նաւատորմզին գլխաւոր նաւուղին էր. իսկ թնդանօթներու հրամանաատար՝ Օլորդոյ հմուտ պաշտօնակալը դրուեցաւ:

Գուշ-Դւ հունի և ինչու: — Գաղաւուից և հասնի:

Գորդէլ 1819ին ֆետրուարի 10ին ճամբայ ելաւ եւ անընդապէս Գողումել կղզւյն առջնւ Երկաթ-նետեց: ‘Կոյն քաղաքը բոլորովին ամայի անմարդա-բնակ աեսնելով՝ շատ զարմացաւ. քաղքին բնակիչ-ները նաւատորմզին մատիկնալը տեսնելով՝ սարսա-փած կղզւյն ներքին կողմերը քաշուած էին: Առջի անդամ Ալուարատոյին գունդը ցամաք ելաւ. բայց իրենց անկարգ Ընթացքը՝ բնակչաց կասկածն ու վախն աւելի եւս զրգուեց: Զինուորները մաքերնին անանկ դրած ըլլալով որ ձեռքերնին ինկածն իրենց սեպհական ստացուածքն է, մէկէն տաճարներու մէջ ու կոսց վրայ եղած ոսկի զարդէրը կողոպատելու մկր-սան: Անոր հակառակ՝ Գորդէլ, որն որ բնակչաց վասահութիւնը վասարկիւ եւ անոնց հետ կոտելու առիթներն փախչիլ կ'ուղէր, աս եղածին վրայ սաս-տիկ բարկացաւ, եւ աեղացւոց սէրը շաշէլու համար՝ Ալուարատոյի զնդին ագահութիւնն երեսնին զար-նելէն ետեւ՝ հրաման տուաւ որ առած բոլոր աւար-նին ես գարձնեն: Ասով Գորդէլ իր բաղդացած նպատակին հասաւ. բնակչաց վաեր փարատեցաւ եւ օտարականաց հետ հաղորդութիւն ունենալու սկսան:

Օպրմանալի գէտպօվլ մը Գորդէլին հսսաելու կենալն իրեն օգագակար եղաւ: Միա զնելովլ որ աե-ղայն բնակիչքը շատ անգում Գասղիլան բառը կը կրիմն, մասածեց որ գուցէ կղզւյն մէջ իրենց հայ-րենակիցներէն քանի մը հոգի գտնուին: Աս բանիս վրայ աեղեկութիւններ տուաւ, եւ վերջապէս Ապա-նիացի մը զնեց, որուն հսն գանակիլ զամենին ա-պշեցուց: Ասիկա զրեթէ բոլորովին մերկ էր, միայն ուսին վրայ պատուած լաթի կտոր մը նետած էր.

ձեռքն աղեղ մը բռնած, կոնակն ալ կապոյ մը զարկած էր, որուն մէջ ուտելիք եւ Սուրբ Աստուածածնայ ժամանակիրը զբած էր, որն որ միշտ յարդութեամբ կը պահէր ու կըսէր թէ անիկայ զինքն ազատած է: Անունը Հերոնիմոս տ'Ակուիլար էր, Անտալսովիսյի Էսիյա քաղաքը ծնած, ու սուրբ աստիճաններ ալ առած էր: Թէպէտեւ խորունկ զիստութիւն չունէր, բայց ճարապիսթիւնն ու ճարտարմութիւնը ձեռք կը տար: Ան տեղի բնակչաց մէջ երկայն ատեն ապրած ըլլալով՝ անոնց լեզուն սորված էր եւ անկէ ետեւ գորդէզին քոլ թարգման ըլլալով՝ շատ օդտակար եղաւ: Ութը տարի յառաջ՝ պղտիկ նաւով մը Տարիինէն Սպանիոլա երթալու ատեն նաւակոծութեամբ ան կղզին ինկած էր. իր գժեախտ ընկերները, պղտիկ ծառակրով մը աղաւտելու ջանացած էին, բայց հովք զիբենք գէպ ի ցամաք քշելով ու տեղացիներէն բանուելով՝ շատերը կուռքերուն զոհ մասուցուած, մնացածնեն ալ զանազն թշուառութիւններ ու նեղութիւններ քաշելէն ետքը մեռած էին: Ակուիլար միայն կցցր էր փախչել եւ ուրիշ աւելի զժած ցեղազետի մը ապաստանիլ, որն որ իր կեանքը չնորհած էր:

Մարտի Կին գէպ ի Դապասպայ ճամբայ ելան. Գորդէղ կը յուսար որ Արիմալուային պէս բարեկամական ընդունելութիւն կը գոնէ եւ անոր պէս ալ շատ ոսկի ձեռք կը ձգէ. բայց յշոը պարապ ելաւ. Հաղիւ թէ երկած նետած էր, տեսաւ որ բնակչաց տրանադրութիւնը փոխուած էր. սիրով ընդունելութիւն ընելու տեղ՝ նաւէն դուրս ելլենին արգելելու համար պատրաստութիւններ կը տեսնէին: Ակուիլար՝ որն որ քանի մը հոգւով դացած էր խաղաղութիւն ընելու մաքով, դարձաւ գորդէլին յայտնեց որ բնակիչները շատուոր են եւ ամենեւին իր խօսքերը մտի ընել չուղեցին: Գորդէղ թէպէտեւ իր աշ-

խարհակալութիւնն աս գաւառէն սկսիլ չեր ուզեր, բայց հիմա հարկաւոր սեպեց որ կրուի, որպէս զի իր զօրացը ցուցընէ որ առջեւն ելած առջի վասնագէն վախնալով ետ կենաւլ չուզերը: Աւատի գիշերը թնդանօթներն ու հրաղէնները կարգի գնելին ետեւ առտուան մօտ նաւերը լուսնաձեւ շարել տուաւ: Գետը լայն ըլլալով, առանց կարգն աւրելու, կամաց կամաց յառաջ գայցն: Բնակիչները խաղաղութեան ստիպելու համար՝ Ակուիլար նորէն խրիուեցաւ. բայց անոնց պատասխանը՝ իրենց գէմ յարձակին եղաւ: Քրոյն վաղելուն օգնութեամբը՝ գէպ ի վար յարձակեցան, եւ մօտիկնալով՝ մէկն ի մէկ ան ստոիճանի բազմութեամբ նետ արձակեցին, որ Սպանիացիք հաղիւ անոնց գէմ իրենք զիբենք կրցան պաշտպանել: Բայց իրենք ալ իրենց հրաղէններն այնպիսի սաստկութեամբ մը թշնամեաց վրայ պարպեցին, որ անոնց անսովոր ձայնէն սարսափելով եւ իրենց ընկերներուն մէջէն շատերուն մէկտեղ իյնալ մեռնիլ տեսնելով, ծառակուրնին թող տուած՝ ջրին մէջ ցատքեցին սկսան փախչել: Ան տաեն նաւերն առանց արգելքի մինչեւ եղեքը մօտիկցան եւ ցամաք ելան: Հոս հարկ եղաւ նորէն պատերազմ մ'ալ ընել. ինչու որ թշնամեաց մէկ մասն անտառներուն մէջ գարանի մասած ըլլալով ու գետը նետուելով փախչողներն ալ ետ դառնալով՝ սաստիկ յարձակում ընելու սկսան: Նետուած նետերն ու քարերը Սպանիացիները շատ անհանգիստ կընէին: Գորդէղ հարփւր հոգի ընտրեց, որ անտառին մէկալ կողմն անցնելով՝ Դապասպայ քաղաքը զարնեն. ասով թշնամիք աներեւոյթ եղան ու վաղեցին քաղաքը պատավանելու դացին: Քաղաքը հաստ ծառերու կողմներէ ցցապատնիշի ձեւով շինուած պատավ մը ամբացած էր, որուն մէջ ասդին անդին ծակեր կային նետ նետելու համար: Գորդէղ՝ իր իրկած-

Հարիւր հոգւսյ գումարտակէն յառաջ հասաւ, որով Հետեւ անսնց ընթացքը ճախիններու պատճառաւ ուշացած էր: Երկու գունդն ալ միանալով՝ առանց թշնամոյն ժամանակ թող տալու մինչեւ պարապին տակը յառաջացան եւ պատին ծափելէն սկսան իրենց թնդանօթներն ու հրազէնները դէպ ի ներս արձակել: Թշնամիններն աս սասափի յարձակման վրնապով դիմանալ՝ քաղաքը թող տուին փախան: Գորդէղ իր զօրքերուն զանոնք հալածելն արգելեց. ուստի եւ քաղաք մտան ու նոյն դիմեր տաճարներու մէջ անցուցին, որոնց դիմքը յանկարծակման յարձակումէն զերենք կ'ասպահովցնէր:

Աս յարձակման լուրը շըջակայ տեղերը շուտ մը տարածուեցաւ. եւ տեղացիք իրենց առջի անդամ յաղթուելէն չվշատելով՝ մէջ ու ահեղ պատրաստութիւն մը տեսան, իրենց վայ յարձակողները վանտելու համար: Գորդէղ ալ ինք զինքը պաշտպանելու ամէն զգուշութիւններն ի դործ դրաւ. ձիերը նաև դուրս հանել տուաւ եւ ամենէն քաջ ձիաւորներուն բաժնեց: Աս տասուիրեք հոգիէ բաղկացեալ ձիաւորաց զնդին ինք անձամբ կը հրամացէր. իսկ հետեւակ զօրքը Տիեկոյ Օրսաղին հրամանատարութեան, հրազէններն ալ Մեսային յանձնուած էր: Գորդէղ պատրագ. տեսնելէն ետեւ՝ մէջ վասպութեամբ դէպ ի դապասդացոյ բանակը յառաջացաւ: Անթիւ բազմութիւն մը դաշտին երեսը ծածկած էր եւ անսնց երաժշտութեան ձայնն օդը կը թնդացընէր: Իրենց տեսքն ու արտաքին շարժումները արտաքս կարգի վայրենի էր. գլուխնին վետուրներով զարդարած, մարմիննին լայն վահանաներով ծածկած էին. ձեռքերնին նիղակ, երկասյրի ոռոր, բիր, նետ ու աղեղ կար. աւելի ահաւոր ուներք ունենալու համար՝ դէմքերնին կար ու սեւ ներկերով ներկած էին:

Գորդէղ իր ձիաւորներովը դաշտին քովի պըզակի անտառին մէջ պահուածեցաւ. ուսկից հարկաւոր եղած ատեն թշնամեաց վայ կրնար իյնալ, եւ եթէ անսնք փախչելու երես բռնէին կրնար արգելել: Աս միջոցին հետեւակ զօրքը մէծ քաջապառութեամբ թշնամոյն առաջին յարձակմանը դէմ կը դնէր. բայց նոյն յարձակումն Սպանիացւոց շատ վասակար եղաւ, որովհետեւ 70 հոգի վերաւորեցաւ, մէկ հոգի մ'ալ մեռաւ: Ասոր վայ տեղացիք սիրուառնելով՝ արտաքս կարգի քաջութեամբ ու աներակալութեամբ յարձակեցան, առանց հրազէններուն իրենց մէջ ըրած սասափի կոտորածին միտ դնելու: Նոյն գժուար միջոցին Գորդէղին ձիաւորները մէկէն երեւան ելելով՝ աս պատերազմին վիճակը շուտ մ'որոշեցին. թշնամինները ճակատնին կեցած զօրաց հետ պատերազմելու վրազած ըլլալով, իսկըան վրցան իմանալ թէ կանքի կողմանէ ալ սաստիւթեամբ յարձակուներ կան. դաշտին շակութիւնը ձիերուն ընթացքին դիւրութիւն կու տար. մինչեւ որ իրենք անսնց գալուստն իմացան նէ՛ ձիաւորներն անսնցմէ շատ մարդ Զարդէցին: Աս յանկարծական յարձակումը զիրենք շատ այլայէց. իրենց աչքին առջեւը հեծեալն ու ձին մէկակեղ ահագին ու անյալթելի հըեւ մը կ'երեւար, որուն հազիւ նայելու կը համարձակէին: Շուտ մը ամէն կողմը յրուելու սկսան, եւ անտառներու մէջ ու ճախճախուատեղեր պահուածեցան: Թշնամիններէն 800 հոգի մեռան, իսկ Սպանիացիք՝ միայն երկու հոգի կորսընցուցին:

Ասկից եաքն ալ քանի մը փոքր կարներ եղան եւ միշտ տեղացիք յաղթուեցան. վերջապէս ամենէն քաջապիրներն ալ վհատեցան ու խաղաղութիւն ննդիրելու սափուեցան: Մէջերնէն տասնուհինդ հոչ էն ի նշան սպոյ երեսնին սեւցուցած եւ երկրին զանազան բերքերէն պարզեւ. լերելով՝ եկան Գորդէղին ԳՈՐԴԷՂ

ուղբն ինկան : Հրամանատարը զիրենք շատ քայլցրութեամբ ընդունեցաւ : Աս բարեկամական ընդունելութենէն քաջալերուելով՝ երկրորդ օրն ուրիշ 30 հոդի ալ եկան , մեռելները վերցընելու հրաման իրնդրեցին . խնդիրընին շուտ մը շնորհուեցաւ : Աւ անկէ ետեւ բարեկամական հաղորդակցութիւններն սկսան . բայց Գորդէղ վայրենեաց բնական անհաստատութենէն շատ կը տարակուուէր ու կը դժուշանար . կը վախնար որ չըլսոյ թէ վախերնին ու սարսափնին անցնելն նորիէն նոյն դիւրութեամբ զէնքերնին ձեռք առնուն ինչ դիւրութեամբ որ թողուցին : Անոր համար միտքը դրաւ անոնց հպատակութեան ժամանակը՝ վախերնին ու սարսափնին նորոգել : Անոնց գլխաւորները չըրս կողը ժողվեց եւ սաստիկ ու խիստ ձայնով մը մասնութիւն կամ ապստամբութիւն նիւթած ատենանին ընելու վրէժինդութիւնն անոնց առջեւը դրաւ . եւ ըսածները հաստատելու համար՝ թնդանօթ մը նետել տուաւ : Թնդանօթին որոտումն ու գնդակին անտառին մէջ ըրած սաստիկ կոտորածը տեսնելով , զարմացած ու սարսափած մնացին : Իրենց երեւակայութիւնն աս կործանիչ գործիքէն արտաքյ կարգի զարդութեցաւ , որուն որ պատերազմի ժամանակ վրէժինդութեան կրիք բարբարած ըլլալով՝ այնչափ միա դրած չէին : Աւելի եւս զանոնք վախցընելու համար՝ ձիաւորք շատ պատերազմական շարժումները ըրին . հետեւակ զօրքն ալ ամենէն դժուարին ընթացքներն ու շարժումները ձեւացուցին : Աս գործողութիւններով՝ Գորդէղ իր վախճանին հասաւ . վայրենիները Սպանիացիներէն մեծ վախ ունեցան ու յարդութիւննին աւելի մեծցաւ : Վերջապէս կաստիկայի թագուորն իրենց տէր ճանչցան :

Բարեկամական հաղորդակցութիւնները կատարեալ հաստատուեցան . իրարու փոխիս պարգևներ

առևին եւ երկու կոյմանք սկսան իրարու հետ սիրով վարուիլ : Գորդէղին արուած պարգևներուն մէջ շատ բաներ կային , որոնց արուեստը բաւական ճարտարութիւն կը ցուցընէր : Ասկից զատ 20 հոդի ալ գերի աղախին պարգևնեցին , որոնց մէջն էր նաեւ Տոնա Մարինա , որն որ Մեքսիկոյի աշխարհակալութեան վրայ շատ աղջեցութիւն ունեցաւ : Ասկիայ անմիջապէս հայր Օլմետոյին ձեռագը մկրտուեցաւ ու վերը յիշուած անունն ընդունեցաւ : Աս կոնջ՝ բոլոր արշաւանաց ժամանակ՝ Գորդէղին ըրած մեծամեծ ծառայութեանցը համար կը վայլէ որ իրեն զարմանալի վարուց վրայ յիշատակութիւն մ'ընենք :

Տոնա Մարինա ազնուական ցեղէ էր . իր վարմանքէն կիմացուէր որ հրամայելու վարժած է . իր վասկրուն ու սուր խելքը , իր առողջ ու շյու դատաստանները՝ իր ընկերներուն մէջ ձրից առաւելութիւն մ'ունենալը կը ցուցընէր . քաջարտառութիւնն ալ շատ զարմանալի էր : Կոյնակէս արտաքին կերպարանքն ալ իր հոգւցն ձիբքերուն համեմատ էին , եւ արտաքյ կարգի ընթացք մ'ունենալու համար ծնածըլլալը կը յայտնէին : Իր նախընթաց կեանքն ըսածներնուու հաստատութիւն կիրան ըլլալ : Ասկիա Մեքուկյոյի կայսրութեան հարկատուցեապակետի մը աղջիկն էր : Պատիկ հասակին մէջ հայրը կորսընցուց . մայրը՝ որ երկրորդ անգամ կարգուելով ուրիշ մ'ունեցած էր , Մարինային ծուռ աշքով կը նայէր եւ անոր ժառանգութիւնը տղուն տալու համար՝ զինքը վաճառականներու ծախեց , որոնք Դապասդոյի զիսաւորներէն մէկուն առւին , որով վերջապէս Գորդէղին ձեռքն անցաւ : Ծուռ մը իր նոր աիրոջը սրտանց ու անկեղծ սէր մը կապեց . ինք զինքը բուլրովին աիրոջը օգտին նուիրելով՝ ամէն վտանգնեւու մէջ անոր հաւատարիմ ընկեր եղաւ եւ մեծ ծառայութիւններ ըրաւ : Քիչ ատենուան մէջ կաստի-

լեացւոց լեզուն սորվելով՝ անոր ձեռքով Գորդէղին ու Մեքսիկացւոց մէջ եղած հաղորդակցութիւնները շատ դիւրին եւ ապահով եղաւ։ Բայց ըրած օգուաները պարզ թարգմանութեամբ չէր, հասպա Մեքսիկացւոց բնութիւնը, սովորութիւններն ու պակսութիւնները աղէկ ճանշանալով՝ շատ անդամ դժուարին պարագաներու մէջ դաշնադրութեանց ու գեսպանութեան գործքերու գործածուեցաւ։ շատ հեղ Սպանիացւոց դէմ նիւթեած դաւաճանութիւններն յայտնեց ու աղատելու ճամբան ցուցուց։ Գորդէղ ալ վրան մեծ վստահութիւն ունեցաւ։

Գորդէղ քանի մ'օր Գապասդոյ կեցաւ, որպէս զի թէ հիւանդներն ու վիրաւորները գարմանէ եւ թէ վայրենիններն իրենց նոր տիրոջ հպատակութեան մէջ հաստատէ։ Վայրենիններն իրենց խոստումն ան կեղծութեան նշաններ ցուցյլնելով նորոգեցին, եւ օտարականաց ամէն ուզածը տալով՝ իրենց հաւատարմութիւնը հաստատեցին։ Գորդէղ պատերազմի դաշտին վրայ մեծ խաչ մը կանգնել տուաւ։ Ծաղկազարդին օրն ամբողջ բանակը թափորով աս նուիւրական խաչին առջեւը դնաց, ուր որ շատ տեղացիք ալ մկրտուեցան։ Անկից ետեւ՝ Գորդէղ տեղացիներուն վերջին բարեւր տուաւ ու երկամք վերցուց ճամբայ եւաւ։ Տեղացիք մինչեւ նաւերուն տեղը հետերնին եկան։

ԵՇ.

Գորդէղ Մեքսիկէ խասեր դեսպաններուն հետ և պեսառէ։

Սպանիայիք ճամբանին դէպ ի արեւմուտք շարունակեցին, ցամաքն աչքէ չկորսրնցընելով, որպէս զի ծովեղերը կարող ըլլան քննել, բայց Ա. Յովհաննէս տ' լւլլոյին յառաջ՝ ցամաք ելլելու յարմար տեղ մը չհանդիպեցան։ Օդոստոսի 21ին նաւահանգիստ

մտնելու ատեն՝ Ամերիկացիներով լեցուն մեծ ծառաշկուր մը տեսան։ մէջ երկու հոդի գլխաւոր կ'եւ թեւային, որոնք բարեկամութեան նշաններ ցուցյնելով՝ Գորդէղին նաւուն մօտիկնալու սկասն։ Համարձակութեամբ ու վոտահութեամբ նաւուն վրայ եւ լան եւ յարգութեան ու բարեկամութեան ցոյցերով ձառ մը խօսեցան, որն որ Ակուիլար չկրցաւ հասկընալ. բայց Մարինա հասկընալով, Մեքսիկացւոց լեզուաւ ըստածը՝ Մակայի լեզուին թարգմանեց եւ Ակուիլարին հասկրցուց։ Գորդէղ իմացաւ որ աս երկու հոդին ան գաւառին կառավարէն խրկուած էին, որն որ Մոնդեզումա անանով մեծ ու հզօր թագաւորի մը հպատակ էր։ Ասոնց գալուն պատճառն ան էր որ Գորդէղին ինչ մոռք նոյն կողմերը գալն իմանան, եւ եթէ բանի մը հարկաւորութիւն ունի նէ՛ տան։ Գորդէղ պատասխանեց որ իրենց պատրաստականութեան վրայ շատ ուրախ է, եւ զիրենք ապահովը նելով որ խաղաղութեան ու բարեկամութեան համար եկած է, ըստ թէ Մեզի յանձնուած է որ ձեր թագաւորին ներկայանանք եւ իրեն ու իր ժողովը դեան օգտակար առաջարկութիւններ բնենք։ Ասոնք ըսելին ետեւ՝ եկողներուն ապակի եւ ուրիշ չնչին պարգեւներ տալով՝ ետ դարձուց։ Դեսպաններն աս ընդունելութեան վրայ ուրախանալով՝ իրենց կառավարին յաջող ու նպաստաւոր ծանօթութիւններ տուին, որն որ օտարականաց ցամաք ելլելուն արգելք չդրաւ։ մնանաւանդ թէ երբ որ տեղացիք անոնց ցամաք ելլելը տեսան, կրցածնուն չափ օգնեցին. եւ անոնց օգնելով՝ Գորդէղ քիչ ժամանակուան մէջ իր ձիերը, թնդանօթներն եւ ուրիշ կազմածները կրցաւ ցամաքի վրայ հանել եւ ուզածին պէս տեղաւորել։ Ամէն բանին առաջ փոյթ տարաւ վրաններ հաստատելու եւ չորս կողմանէ ամբացընելու։ Տեղաշիններն ալ աս գործքերուս օգնեցին։ մէջերնէն ու

մանք պաշար, զանազան թռչուններ ու պտուղներ ալ կը բերեին:

Վիչ մը տաեն վերջը սպարապէտին խմացուցին որ կառավարն իրեն այցելութեան կու գայ, որուն վրայ Գորդէղ շատ ուրախացաւ: Երկրորդ օրը կառավարը՝ որուն անունը Գեւդիէլ էր, իր զօրացը սպարապէտին հետ բանակն եկաւ, ետեւեն ալ շատ մարդ կար: Գորդէղ անոր աստիճանին վայլած մեծարանւ քով ընդունեցաւ եւ ցեղապետներէն աւելի պատիւ ցուցուց: անոր ըսել տուաւ թէ իբրեւ գեսպան եկած է կարուս կաստիլիայի թափաւորին կողմանէ՝ որն որ երկրիս վրայի ամենէն հզօր թափաւորն է: Եւ անանի երեւելի առաջարկութիւններ պիտի ընէ, որ կայսերմէ զատ ուրիշ մարդու չիկնար յայտնել: անոր համար կը խնդիրէր որ առանց ժամանակ կրտսեցնելու անոր առջեւը հանուի:

Աս իմեդիբը Մեքսիկացիները տարակուսի ու ահաճութեան մէջ ձգեց: Գեւդիէլ համարձակութեամբ իր ահաճութիւնն ու կարծիքը յայտնեց: Ուրիշ մտածմոնքը մ'ալ իր վախը կը սաստկացյնէր. մէկ կողմանէ գիտէր որ Մոնդեզումա, Մեքսիկացւոց կայսրն, ամեններին չ'ուզէր հաղորդութիւն ունենալ օտարականաց հետ, որոնց առջի անդամուան երեւնալը զինքը վախի ու կամածի մէջ ձգած էր. մէկաւ կողմանէ ալ՝ կը մտածէր Գեւդիէլ որ Գորդէղն խնդիրը մերժելով՝ դուցէ անոր բարկանալուն պատճառ: Կը լսու: Աս վարանքին մէջ իրեն աւելի խոհեմութիւն երեւցաւ, որ զանիկայ իր միաքը գրածէն ետ գարճինելու ջանալէն յաւաջ՝ բարեկամութիւնը վաստիկի. անոր համար ուզեց Մոնդեզումային անուամբը զանազան պարզեւներ տալ: Գեւդիէլ աս պարզեւներն անսնի մեծ համուխութեամբ ներկայացուց որ Գորդէղ շատ զարմացաւ: Պարզեւներն էին բարձակի գեղեցիկ կերպամներ, զանազան

գոյներով վետութիւնէր, ոսկիէ ու արծաթէ ծանրագին զարդէր: Բայց աս հարասութիւնները՝ Մեքսիկացւոց միաքը գրածէն շատ տարբեր հետեւութիւն ունեցան. վասն զի չէ թէ միայն Սպանիացւոց ադահութիւնը չշագեցուցին, հազար աւելի եւս գրգռեցին ու անոնց սրտին մէջ՝ պատիսի ազնիւ բերբեր ունեցող հարուստ երկրին տիրելու սաստիկ բաղանդը ու եւանդ ձգեցին: Գորդէղ աս ընդունածներուն փոխարէն՝ քանի մը պարգեւներ տուաւ, որոնք էին չինծու ադամանդներ, փառաւոր քանդակներ աթուու մը: Աս պարգեւները Մոնդեզումային պիտի խրկուէին, ի նշանակ բարեկամութեան կաստիկիայի թափաւորին: Ասկից ետքը Գորդէղ նորէն իր խնդիրը բրաւ, անանի կերպով մը՝ որ Գեւդիէլ չկրնալով գէմ զնել, խոստացաւ որ շուտով մը զինքը մայրաքաղաք տանել կու տայ:

Աս խօսակցութեան ժամանակը՝ Մեքսիկացի կեսպանաց հետ եկած նկարիչները, ճերմակ բամբակէ լսոյն կերպամներու վրայ, իրենց զարմացման նիւթ եղած առարկաներուն պատկերը նկարելու զաղած էին: Չէ թէ միայն Գորդէղն պատկերը ճիշդ նկարած էին, հազար նաեւ նաւերը, ճիշդն ու թնդանօթներն ալ նյոն պատկերներուն մէջ իրենց սեպհական տեղն ունէին: Երբ որ խմացուեցաւ որ աս գործքը Մոնդեզումային հրամանովն է, որպէս զի ան օտարականներուն վրայ ճիշդ գաղափար ունենայ, Գորդէղ աս առթով ուզեց թէ եկողներուն եւ թէ թափաւորին՝ իր զօրութեանն ու կարտղութեան մեծութիւնը ցուցընել: Շուտ մը զօրքերը ժողվելու նշան տալով՝ մէկն գնդերը պատերազմի կարդ մտան. հետեւակներն ու ձիաւորները զանազան արագ շարժումներ ըրին եւ իրենց հրազդններն ալ գործածեցին. վերջապէս թնդանօթներն ալ խիտ անտառի մը

վլայ պարպուելով՝ շատ ծառեր գետինը պառկցուցին։ Մեքսիկացիք զնուորական կրթութիւններուն զարմացմամբ ու լոռութեամբ կը նայէին։ բայց երբ որ թճնդանօթներուն որոտման ձայնն առին ու մանք փախան, ոմանք վախերնէն դետինն ինկան եւ ամէնքն առհասարակ անանկ սարսափեցան՝ որ օտարականաց զօրութիւնն աստուածներու զօրութեան նմանցուցին։ Գորդէղ հաղիւ կրցաւ զերենք քաջուլով վախերնին փախատել։ Պատկերհանները բուլը իրենց արուեստը բանեցուցին, աս տեսած արտաքյ կարդի բաներնին որչափ կարելի է ճիշդ նկարելու։

Աս կրթութեանց ժամանակ Գեւդիլէ սազաւարան մը տեսաւ, որն որ իրենց պատերազմի ասաւածուցն գլխարկին կը նմանէր եւ Գորդէղին ինդիեց, որ առնէ կայսեր պարզեւ իրիէ։ Գորդէղ շուտ մը ինդիերը կատարեց։ Վերջապէս դեսպանները հրաժարական բարեւը տուին, հաստատելով որ քիչ օրէն Մոնղեղումայէն պատասխան կը նդունին։ Իրօք ալ խօսքերնին կրնային կատարել, որովհետեւ Մեքսիկյէն՝ ամէն կողմ մասնաւոր քաջնթաց թըլթաբէր մարդիկ որոշուած էին, որոնք իրարմէ քիչ հեռաւորութեամբ կենալով՝ լուր մը եկածին պէս՝ ամէն մէկը վազելով կ'երթար իրեն մերձաւոր թըլթատարին կը հաղորդէր եւ ինք տեղը կը դասնար։ Այսպէսով ամենէն հեռու դաւաններն ալ մայրաքաղքին հետ շուտ հաղորդակցութիւն մը կ'ունենային։ Անոր համար թէպէս Ս. Յովհաննէս տ'Ուլլա Մեքսիկյէն 40 դերմանական մղնէն աւելի հեռու էր, ի վերայ այսր ամենայնի այնչափ անհամբերութեամբ սպասած պատասխաննին եօթն օրուան մէջ կրցան ընդունիլ։

Մոնղեղումա իրեն եկած պատկերները քննելով՝ շատ զարմացաւ։ օտարականաց տուած պարզեւներն իր հետաքրքրութիւնը կ'աւելցնէին։ Իսկ Գեւ-

դիէին խրկած սաղաւարաը սրտին մէջ կըօնական վախ մը ձգեց։ աս խորհրդաւոր նշանն՝ իր թագաւարութեան վերջանալուն գուշակ կը սեպէր, որովհէնտեւ բոլը նոյն երկրին մէջ աւելրդապաշտական կարծիք մը կար, թէ օդին աստուածը շատոնցուլնէ աս երկրին աներեւցիթ եղած էր, խոստանալով որ քանի մը ատենէ ետքը նորէն կը դառնայ ու Մեքսիկյի թագաւարութիւնը ձեռքը առնելով՝ ժողովուրդը խաղողութեամբ ու հանդարտութեամբ կը կաւալարէ եւ երջանիկ կ'ընէ։ Ժողովուրդն ալ աս հին աւանդութիւնն օտարականաց գալուն հետ մէկտեղ բերելով՝ որնց առաջն օդի աստուածին սեպչականուած տեսքին շատ նմանութիւն ունէր, կարծեցին որ իրենց թագաւարութեան վախաննը հասած է եւ աստուած ները կաւալարութեան սանձը ձեռքերնին պիտ'որ առնեն։ Ժողովութեան աս կարծիքն ու խօսուածները Մոնղեղուման կը վշտացընէին, իր վախը կ'աւելցնէին։ բայց ամենէն աւելի Գորդէղին այնչափ սախպամբ ուղած խօսակցութիւնը զինքը տարակուանագիք մէջ կը ձգէր։

Երդ իր պատասխանը նպաստաւոր չէր։ Բայց վախնալով՝ որ չըլաց թէ պարզ ժխտելով Սպանիացոց բարկութիւնը գրգռէ, Գեւդիլէին հրաման տուաւ որ քանի մ'ամիս յառաջ Կրիժարաւային պատրաստուած փառաւոր պարզեւները Գորդէղին տրուի։ Հաղիւ առջի խօսակցութեան վրայ շաբաթ՝ մ'անցած էր, մէյ մ'ալ Գեւդիլէ Մոնղեղումային պարզեւներուլ բանակն եկաւ։ պարզեւները բերողները 100 հօգի կրցին։ Սառնք Գորդէղին առջեւն ելլելով՝ մեծարանկուով մը զինքը բարեւեցին, ետքը պարզեւները գետինը տարածեցին։ Բայց աս հարուստ պարզեւներով՝ օտարականաց միտքը դարձնելու տեղ՝ աւելի եւս երեւակայցութիւննին տաքցուցին ու բաղձանէնին գրգռեցին։ Պարզեւներուն գեղեցկութեան

ու հարստութեան վըսյ վերջին աստիճանի զարմաւցան. բայց զերենք ամենէն աւելի յափշտակողն եղան երկու կըսը ձեւով թափծու մեծ ափսեաներ, որոնցմէ մէկը ոսկի էր եւ արեւը կը ներկայացընէր, իսկ մէկան՝ արծթէ էր եւ լուսինը կը ներկայացընէր: Տիազ առ Գասպիլլյ կ'ըսէ թէ միայն աս վերջինը հարիւր հազար ֆրանգէն աւելի կ'արժէր: Ասենցմէ զատ՝ ուրիշ շատ ոսկիէ ու արծաթէ զարդէր, ազնիւ քարեր, վերջապէս իրենց ադահութիւնը զրդուելու շատ հազուագիւտ նիւթէր կային: Գորդէղ աս պարգեները մեծ չնորհակալութեամբ ընդունեցաւ եւ մեծ յարգութիւն ալ ցուցուց թագաւորին, որ ասանկ փառաւոր ընծաներով իր սէրը կը ցուցընէր:

Ասկից քաջալերուելով՝ գեսպաններն իրենց պաշտօնին երկրորդ մամ ալ կատարեցին, որն որ շատ գժուարին էր. զանազան գարձուածներով եւ քալըր ու հաշտեցուցիչ խօսքերով յայտնեցին որ կայսրը զատարականներն ընդունելու չիհաճիր. զանազան պատճառներով ալ աս գործքին գժուարութիւնը ցուցընել ուղեցին: Մեքսիկյի ճամբան եղած անապատները նկարագրեցին. Զանազան ցեղերու հետ պիտի պատերազմիք, ըսին, որոնք միայն ձեր նաևէն գուրս ելլելը լւելով՝ սասափի զրդուած են: Թարգմանն աս խօսքերը թարգմանելու ժամանակի գորդէղ իմացաւ որ աւելի հաստատուն եղանակաւ մը իր կարծիքն յայտնելու է. ուստի եւ ամուր ու սպառնական ձայնով մ'ըսաւ. Անկարելի է որ իմ երկիրս դառնամ, առանց իմ տիրոջմէս ինձի յանձնուած պաշտօնը կատարելու: Վերջապէս ստիպեց որ զինքը Մոնդեզումային ատամին:

Գորդէզին մոտաց հաստատութիւն՝ Մեքսիկացիները մեծ տարակուսանքի մէջ ձգեց: Իրենց տիրոջն ուղածն ան էր որ անոր ինդիբքը բոլըրովին

մէրժէն. բայց իրենց տիրոջմէն վախցածնուն չափ՝ Սպանիայի մեծէն ալ կը վախնային. ուստի միջին ճամբայ մը բանեցին, այս ինքն՝ Գորդէղին ինդիբքն առանց յայտնի մէրժելու, Մոնդեզումային ժամանակ տալ ուղեցին՝ որ անոր դէպ ի մայրաքաղաք յարձակիին արգելէ. անոր համար որոշեցին որ նորէն Մոնդեզումային գետապան խրկին ու նոր հրամանի սպասեն. եւ Գորդէղին խօսք առին որ գետապանները ետ չգտարձած՝ իր կեցած տեղէն յառաջ չերթայ:

Մոնդեզումա Գորդէղին հաստատուն կենալը լսելով՝ շատ այլայլեցաւ, ալ յստ չկար զանիկայ իր կարծիքէն շարժելու. ալ իրեն ուրիշ միջոց չէր մնար՝ բայց եթէ զինքը կամ դեսպանի մը վայլած պատուով ընդունիլ, կամ իբրեւ թշնամի՝ անոր յարձակմանը դէմ գնել. եւ ինք երկուքն ալ չէր ուղեր: Սակայն աս տատամութիւնն իր տկարութենէն յառաջ չէր զար, որովհետեւ իր տէրութեան ընդարձակութիւնը, հարստութիւնն ու զօրութիւնը շատ մեծ էր. իր հպատակները պատերազմող ու քաջէին. անթիւ անհամար զօրք կրնար հանել. իր իշխանութիւնն ալ կատարեալ բացարձակ ու ինքնիշխան էր: Ամսպէս որ եթէ իր բոլոր զօրութեամբն անմիջապէս Սպանիացոց վրայ յարձակելու ըլլար, որոնք վատառողջ ու անբեր երկրի մը վրայ բանակած էին, պաշար, դաշնակից ու օգնական եւ միանդամայն ետ քաշուելու տեղ չունեին, ստուգիւ չէին կրնար երկայն ատեն դիմանալ: Թէպէս Սպանիացիքն զինքի եւ կրթութեան կողմանէ մեծ առաւելութիւն ունեին, բայց անով ալ չէին կրնար դիմանալ. հապա կամ կամաց կամաց կը ջարդուելին կը լըննային, կամ իրենց յանդուգն արշաւանքէն ետ կը կենային: Մոնդեզումա ասանկ գործք մը յառաջ տասնեւու յարձարութիւն ու ձիք ուներ: Բոլոր թրշնասպիքն իրմէ կը դողային ու հպատակները կը վախ-

նային . իրեն խիստ ու անգութ՝ բնութեամբն ամէնն ալ նուածած էր եւ ոչ ոք իր կամբին դէմ բան մը կինար դործել առանց պատիքը կրելու : Ըրած յաղթութիւններով՝ զինուորաց վատահութիւնը վաստի կածարկած եւ ամենան սրտին մեջ իր անուան սարսափը տիրած էր : Ի վերայ այսօր ամենայնի հիմա խումբ մը օտարականներուն մօտիկնալէն վախնալով՝ շփոթած ու խռոված էր : Առջի անգամուն՝ որ ասոնք իր երկրին վրայ երեւցան , ատարակուսանքն ու վախկոսութիւնն իր վրայ տիրեցին . փոխանակ պարագայից պահանջածին համեմատ՝ զօրաւոր միջոցներ բանեցընելու ; ատարամութեամբ մը իր ժողովութեան վնասին եւ իր իյնալսն ալ պատճառ եղաւ : Աս տկարութիւնն ու տատամութիւնը՝ միայն աւելորդապաշտութեան զօրութեամբը կրնայ մեկնուի : Ան կողմերը կարծիք մը տիրած էր թէ ուրիշ զօրաւոր ցեղի մը ձեռքով իրենց գլաւիր շատ շարիքներ պիտի գան : Ժողովութեան աս վախերն իրենց տիրովը վրայ աւելի մեծ ապաւորութիւն կընէին :

Եշր որ Մոնղեղումա գորդէզն յամառութիւնը տեսաւ , աս օտարականաց հպարտութեանը վրայ սիրալ նեղացաւ , որ յանդգնութեամբ իր երկրին մէջ իրեն դէմ կը զինէին . իր թմրած կիրքերն արթընցան եւ բնական կատղութեամբն երգում ըստ որ բոլոր ան հպարտ մարդիկն իր աստուածներուն զոհ ընէ : Բայց աս բարկութիւնը՝ բազմացաւած գործքը յառաջ չքերաւ . փոխանակ զօրութիւնը ժողովելու եւ թշնամեցն վրայ յարձակելու , Մոնղեղումա՝ խորհուրդ ընկեն ու իր պալատականներուն կարծիքն իմանալը բաւական սեպեց : Սակայն երկայն բարակ խորհուրդ ընելու , մոսած ելու ժամանակն անցած էր . անօդուու խօսակցութեանց ծախուած ամէն մէկ ժամը՝ թշնամեցն ուժը կ'աւելցընէր : Ժողովքին հետեւութիւնն ան եղաւ որ Սպանիացւոյ

որոշ հրաման խրկեցին՝ Մեքսիկոյի երկերներէն դուրս ելելու . բայց աս հրամանն՝ իրեն նորէն խրկած հառուստ ընծաներովլը կ'ոչընչանար , ինչու որ ինչպէս յառաջ ըսինք , ասոնցնովլ Սպանիացւոյ եռանդն աւելի կը բողըոքէր եւ մաքերնուն մէջ աւելի եւս կը հաստատուէին :

Չ.

Գորդելի դէմ որդուանոց հոդին է զբանայ . Բոյց անոր հայրածուն աւանցաւինները է մասնաւ : — Նոր Սպանիայի մէջ առջին անգամ դուռընտառներէն է հասդարին :

Մոնղեղումա իր կասկածոսութեամբն անդրծ կեցած ատեն՝ Գորդէղ ալ յաջող վիճակի մը մէջ չէր : Սպանիացւոյ մէջ տժողոհութեան ու անմիաբանութեան խմորում մը մտած էր , եւ շատ դժուախտ հետեւութիւններու վախ կու տար : Գորդէղ իր վիճակին ամէն դժուարութիւնները կը տեսնէր . թէպէտ իր ձիբքերովն , իր անկողմնասէր բնութեամբն ու քաջութեամբը զինուորաց վատահութիւնը բոլորվին վաստրկած էր , բայց Վելսակուէզին կողմանիցները միշտ վրան կը նախանձէին եւ մաքերնին դաղսուեկ պահէլու զգուշութիւն ալ չէին ըները : Ճամբայ ելելն վեր՝ բոլը ձեռքէն եկած հսկողութիւնն ու հնարքներն ի գործ դրած էր , որպէս զի ներընէ վտանգները նուազցընէ : Եւ թէպէտ շատերն իրեն հետ հաւատարմութեամբ կապուած էին , ի վերայ այսօր ամենայնի հակաւակորդները բոլըրովին արհամարհէլու կամ բանի տեղ չդնելու չափ զօրութիւն ալ չունէր : Ասոնք զինքը միշտ իբրեւ Վելսակուէզին պարզ փոխանորդը կը ճանչնային . եւ աս կարծիքը զգորդէղ շատ անհանդիսա կ'ընէր ու խորունկ մտածմանց մէջ կը ձգէր : Ինք շատոնցուընէ ինքնիշխան բլալու խորհուրդ ունէր . իր վառվուուն բնութիւնն , իր ձիբքը վրայ ունեցած համարումը անանկ մէկ տկար ԳՈՐԴԷԶ

մեծ մը ունենալն իրեն ծանր կ'երեւցընէր . մանաւանդ որ յայտնի կը տեսնէր թէ Կառավարին նախանձով կրնայ ան գործողութեան պատովը կրսընցընէլ , ու բուն մէջ այնչափ յառաջադիմութիւն կ'ընէր : Աս մոտածմունքները զինքը ստիպեցն իր բնութեան հակմանցը հետեւելու եւ շատոնցուընէ միտքը դրած խորհուրդը գործքով կատարելու :

Բայց ասոր գործադրութիւնն ալ շատ գժուարութեանց ատկ կ'իյնար . կրնար վախցուիլ որ եթէ աճապարելու չըլլայ , մինչեւ նոյն ժամանակին ըրածներուն պատովը մէկ բոպէի մէջ կրսընցընէ : Արդէն տեսանք որ ի՞նչպէս երկու անդամ Վելասկուէզին նախանձէն՝ իր բախտովն ու խոհեմութեամբն ազտացաւ . արդ հիմակ ալ նոյն վտանգները կրնային նորոգուիլ ու զինուորներն իր կողմը վաստրկելու համար մինչեւ նոյն ատեն ըրած ջանքն ալ պարապի հանել . որովհետեւ զԾիեկց ա՛օրսապ , զէսգուուպար եւ Վելասկուէզին ուրիշ քանի մը կողմանիցներն իր կողմը չէր կրցած վաստրկիլ , որոնք իրենց կարծիքները զինուորներէն շատերուն ալ հալզրդած ու համոզուցած էին : Տժգոհները յարմար առթի մը կը սպասէին՝ սպարապետին ընթացքին վրայ ունեցած տհաճութիւնին ցուցընէլու : Տեսան որ Գորդումէլ կզզին առնելու ժամանակ՝ Վելասկուէզին առնոնը չչիշուեցաւ . Գորդէզ բոլոր տուած հրամաններան մէջ անանկ կը ցուցընէր որ կարծես թէ իր պաշտօնն ու յանձնարարութիւններն ուղղակի թարգաւորին ձեռքէն ընդանած էր , չէ թէ Գորդայի կառավարէն : Աս ձեւերու եւ կանոններու զանցառութիւնը զՕրսապ եւ իր կողմանիցները շատ վշտացաց , որովհետեւ անով՝ Գորդէզին գաղտնի խորհուրդները կը տեսնէին . բայց իրենց տժգոհներն երեւան , հանելու՝ յարմար առթի մը կը սպասէին՝ Սպասածնին շուտով հասաւ . բերած պատճառնին ալ

իրենց տժգոհութիւնն արդարացընելու բաւական կ'երեւար :

Օխնուորները խել մը ատենէ վեր խեղճ վիճակի մը մէջ էին : Ճախիններէ պաշարուած աւազուուտեղ մը բանակած էին . հաղարներով մժղուկներ աս խեղձերուն վրայ յարձակելով՝ բոպէ մը հանդիսաց չէին թողուր . շատերը նոյն օդաբաժնին հիւանդութեաններէն բունուած էին , ոմանք ալ հոնտեղաց տաքութենէն պատճառած վէրքերնին չէին կրնար բժշկել . առհասարակ ամենքն ալ ծանր աշխատանքներու մէջ կը գտնուէին : Պաշարները պահսելու սկսած էին , պաքցահատոն ու աղած միսն աւրուածէր . ամենուն միտքը սովոր վախով նախապաշարածէր : Ուստի մէկ որոշ գործքի մը ձեռք զարնեն անհրաժեշտ չարկառը կ'երեւար : Աս պարագայից մէջ Գորդէզ առաջարկեց որ Քիահուեցլա քաղաքն առնեն ու հոն ամրանան : Կոյն որոշումը Վելասկուէզին կողմանիցները գրգռեց ու ոսք հանեց . ասոնք կը պնդէին որ այսպիսի անծանօթ երկրի մէջ ալ տաելի յառաջ երթալը յանդդնութիւն ու խենդութիւն է : Աս մեր սակաւաթիւ բանակը , կըսէին , որ հիւանդութիւններով սաստիկ ակրացածէ , անտարակցս առանց բան մը վաստրկելու՝ շատ կորուստներ պիտի ունենայ : Կոյն միջոցին Դեւդիէ հասաւ , որն որ Մոնդեզումային կողմանէ բացարձակ հրաման կը բերէր որ օտարականքը շուտ մը իր երկիրներէն ելլեն երթան : Գորդէզ իր պատասխանը պատրաստելու ժամանակ՝ լսեց որ բանակին մէջտեղը շնուած մատրան զանգակը կը զարնէր : Անմիջապէս ծնկան վրայ եկաւ , քոլիններուն ալ հրամայեց որ ծունը իջնան : Մէկէն բոլոր բանակին մէջ խոր լուսութիւն մը տիրեց , որն որ գեսպանին վրայ մեծ աղղեցութիւնն ըրաւ : Ան ատեն Մարինա իրեն զըուցեց թէ Սպանիացիք մէկ ճշմարիս Աստուծոյ երկրպագութիւն կ'ընեն , որն

որ կռապաշտները կ'ատէ ու կուռքերը կործանելու կարողութիւն ունի: Արդ հիմակ իրեն կ'աղաւչն որ, ըստ, Մոնղեղումային խնայէ, որտես դէմ իրենց Աստուածը բարկացած կ'երեւայ: Ետքէն Գորդէղ վեհ ու ազդու ձայնով մ'ըստ: Իմ թագաւորին՝ Մեքսիկոյի կայսեր հետ բարեկամութեան դաշնք դնել ուղելուն գլխաւոր պատճառն ան է, որ քրիստոնեայ ժողովուրդները՝ կռապաշտութեան մոլորութիւններուն դէմ դնելու մեծ պարտաւորութիւն ունին: Ուստի եւ իմ բաղձանքս ալ ան ըլլալով որ մշմարտութեան հարկաւոր եղած ծանօթութիւններն իրեն հաջորդեմ, չեմ կրնար իրեն առջեւն ելլելու խնդիրքս ետ կենալ: Ես խաղաղութեան մոքով եկած եմ, որուն յայտնի նշան է քովս միայն այսափիք հոգի ունենալու: Աս խօսակցութիւնը դիւ դիէն անհամերութեամբ մը մտիկ ընելէն ետքը: Գորդէղ խօսքը լինցընելուն պէս ձեւերովն ու շարժմուկներովն իր տհաճութիւնն ու զարմանքը յայտնելով՝ բանակէն դուրս ելաւ դնաց:

Երկրորդ օրը տեղացիներէն ոչ ոք երեւցաւ, ուրնք հասարակօրէն իրենց պաշար կը բերէին. Երթեւեկութիւնն ու տուրեւառիկ փոփոխութիւնը դադրեցաւ, եւ Գորդէղ ամէն բոպէ թշնամութեանց սկսելուն կը սպասէր: Աս գէպքը Սպանիացւոց վրայ մեծ վհատութիւն ու սարսափ ձգեց. Վելասկուէզին կողմնակիցները չէ թէ միայն տրտնջել եւ սպարապետին դէմ նենդութիւններ նիւթել յանդգնեցան, հասպա մէջերնէն մէկուն ալ յանձնեցին որ երթայ Գորդէզին անխոհեմութիւնն երեսը զարնէ եւ ստիպէ որ նաև մոնեն Գուպա կղզին դառնան, որպէս զի նաւատորմիջը նորոգէ ու բանակը զօրացընէ: Աս պաշտօնը Տիեկոյ տ'Օրտազին ինկաւ, որն որ համարձակ ու բիրտ եղանակաւ մը խօսեցաւ եւ հաստատեց թէ բոլը բանակին բաղձանքն ալ ան է: Գորդէղ

հանդարսութեամբ մը մտիկ ըրաւ. արդէն աս բանս յառաջուընէ իմացած եւ առջեւն առնելու պատրաստուած էր, որովհետեւ իր կողմնակիցներն ամէն բան կը դիտէին եւ իրեն կ'իմացընէին: Բորդոյ Գարրերոյ, Աննառովաւ, Ալուարասոյ, Խսդալենդէ, Օլիմ եւ Լուկոյ իրենց սպարապետին հետ հաւատարմութեան ու բարեկամութեան կապով մը սերտ կապուած ըլլալով՝ ամէն բանի մէջ անոր պաշտպան կը կենային: Ասոնք հասարակ զինուորներէն շատերն ալ իրենց կողմից վասարկած էին, որոնք արդէն Գորդէզին քաղցր բնութեամբն ու առատաձեւնութեամբն անոր հետ կապուած էին: Աս բարեկամները շատ հեղ գալանի խօսակցութեանց մէջ՝ Գորդէզին իշխանութիւնն աւելի եւս բարձրացընելու եւ Վելասկուէզին բոլորովին անկախ ընելուն վրայ կը խօսէին ու կը ջանային որ դինուորներաւն հաւատութիւնն ալ առնեն:

Գորդէղ նոյն մոտածութիւններն իմանալով եւ զինուորաց յօժարութեան տեղեակ ըլլալով՝ աս պարագային մէջ նուրբ վարպետութիւն մը բանեցուց: Ամենայն սիրով յանդուզն Օրտազին խօսքերը մտիկ ըրաւ եւ հասարակաց օգտին համար հարկաւոր եղած կարդադրութեանց ինք զինքը պատրաստ ցուցընելով՝ զինուորներաւն հրաման տուաւ որ երկրորդ օրը նաւ մոնելու պատրաստուին: Աս նոր հրամանն առածուելուն պէս՝ բախտախնդիրները տեսնելով որ իրենց յցար պիտի ողնչանայ, սկսան գանդատել ու սպառնալ. զօրաց մէջի խմորումը շատցաւ, ամէնն ալ մէկ բերնան սպարապետը տեսնել ուղեցին: Գորդէղ շատ չուշցաւ, գուրս ելաւ. զօրքը զինքը տեսնելուն պէս սկսան ետ դառնալու հրամանին վրայ ու նեցած զարմանքին ու տժուչութիւննին յայտնել: Կաստիկացւոց ամօթ ու նախատինք է, կ'ըսէին, որ առջի տեսնուած վտանդէն վախնան, ու գեռ թշնամին չերեւցած՝ թողարան փախչին: Մենք չենք եր-

թար, կ'ուզենք յառաջ տանիլ սկսած արշաւանք-նիս, որն որ մինչեւ հիմակ յաջողեցաւ: Գու հրա-մաններուոդ հաւատարմութեամբ հնազանդելով՝ ամէն վտանգներու մէջ քեզի ընկեր ըլլալ կ'ուզենք եւ երեք զքեզ թող չենք տար: Բայց եթէ կ'ուզես Գուպա դառնալ եւ փառքդ ու ակնկալութիւն-ներդ նախանձուի մը ձեռքը թողաւլ, մենք ուրիշ զօրապետ մը կ'ընտրենք, որ ան փառաց ճամբուն մէջ մեղի առաջնորդէ:

Գորդէզ զինուորաց աս մեծ եռանդին վրայ սաստիկ ուրախացաւ, եւ անոնց համարձակութեան վրայ ամենեւին չնեղացաւ, ինչու որ ան հոգին ու եռանդն ազդել տուողն ինքն էր: Ի վերայ այսր ա-մենայնի իրենց աս խօսքերուն վրայ զարմանալ մը ձեւացաց, անոնց իմացուց որ ինք հասարակաց կար-ծիքն այսպէս կարծելով՝ իր կամաց ու կարծեաց հակառակ նաև մանելու հրաման տուաւ: Խսկ իմ կարծիքս ան է որ, ըստ, հոն ծովին քով բնակու-թիւն մը հաստատենք եւ անսից երկին ներքին կող-մերը քալենք: Աս այսպէս ըլլալով՝ զիս խաբած էին ուրեմն, համոզցնելով որ զօրքն իմ կարծեացս հա-մաձայն չէ: Բայց հիմա, ըստ, զձեղ ասանկ քաջա-սիրտ տեսնելով շատ ուրախացայ. ուստի եւ նոր ե-ռանդով դարձեալ իմ պաշտօնս կը սկսիմ եւ զձեղ կ'ապահովցրնեմ որ յաղթութեանց ու բախտի հաս-նելու համար ձեզի կ'առաջնորդեմ: Աս յայտարա-րութեան ամէնն ալ ուրախութեան ու հաճութեան աղաղակներով պատասխաննեցին. զինքը գաղտնի բամ-բասովներն ու չհանողներն ալ մեծագոյն մասին հետ միանալու ստիպուեցան, թէ իրենց հակառա-կութիւնը ծածկելու եւ թէ ընկերներն իրեւ վատ չնախատուելու համար:

Գորդէզ՝ զինուորներուն քննութիւններ ու խոր-հըրդածութիւններ ընելու ժամանակ թող չտալով՝

չուտ մը գաղթականութիւն մը հաստատելու պատա-ղեցաւ, որուն անունը Վիլլա Ռիդա տէ լա Վերա Դրուզ դրաւ, կրօնի եւ հարսաութեան յոյսերը մէկ-տեղ միացնելով: Աւագ ուրբաթն օրը քաղաքը կրօնական մեծ հանդիսութեամբ նուիրեցաւ: Զաղիւ թէ պատերն ոսնաչափ մը գետնէն բարձրացած էին, Դորդէզ քաղքին կառավարութեան կերպին վրայ սկսաւ մտածել: Պաշտօնակալները ժողվեց որ գաղ-թականութեան կառավարներ ընտրեն. բայց ամէն բան այնպէս կարդի դրաւ որ ընտրութիւնները միայն իր կողմանակիցներուն վրայ ընկաւ. Բորդոյ Գարդերոյ, Ալուարատոյ եւ Օլիստ, որնոց հաւատարմութիւնն եր-բեք արատաւորած չէր, կատավարութեան գլխաւոր անդամներն եղան: Աս ընտրութեան ու ժողովքին դորձքերը թագաւորին անուամբն եղան. խսկ Վե-լասկուեզին եւ ոչ անունը յիշուեցաւ: Գորդէզ իր պաշտօնակալաց վրայ աղէկ վատահ ըլլալով եւ նոր ժողովքին իշխանութիւնը հաստատել ուզելով՝ անանկ ընթացք մը բռնեց որ առջի բերան յան-դուգն կ'երեւայ, բայց մարդ մտածելով՝ ունեցած դիտաւորութիւնը կը տեսնէ. այս ինքն՝ իր իշխա-նութիւնն ընտրուած կառավարներուն ձեռքը յան-ձնեց, որպէս զի անոնց հպատակութիւն ցուցընելու առաջն օրինակն ինք սկսելով՝ անոնց կառավարու-թիւնը զօրացընէ: Գարձեալ գիտէր որ իր հրամա-նատարութիւնը տկար ու խախուտ բան մըն է, եւ թէպէտ կառավարութեան դրուելուն կերպն ալ օ-րինաւոր չէր կրնար ըսուիլու ի վերայ այսր ամենայնի եթէ ինք ան կառավարութեան ձեռքովլ նոր պաշ-տօն մը ընդունելու ըլլար, կը յուսար որ զինուոր-ներն աւելի եւս գիւրութեամբ մը իրեն կը հնազան-դէին, որովհետեւ իրենք ալ իր ընտրութեան եղա-նակաւ մը մասնակից եղած կը լլային: Աս մտած-մունքներով՝ կառավարութեան ժողովքն առաջն

անդամ ժողվուելուն պէս՝ Գորդէղ հրաման խնդրեց
որ ներկայանայ, եւ մեծարանքով մը ներս մտնելով՝
գեղեցիկ ճառ մը զրուցեց. կրցածին չափ շողաբոր-
թիւ բառերով՝ ընտրութիւններուն իշխանութիւնը
բարձրացուց եւ զինքն անոնց ամէն որոշմանց հապա-
տակ ցուցուց: Յայտնեց որ իր իշխանութիւնը յա-
ռաջադին Գուպայի կառավարէն առած էր, բայց
անիկա առ իշխանութիւնը ետ առնելուն համար հի-
մակ իր իշխանութեան օրինաւոր ըլլալուն վրայ կրնար
տարակոյն ծնանիլ, ուստի եւ ինք ասանկ անհաս-
տատ հիմ ունեցող իշխանութիւն մը բանեցրնելու
չամարձակելով՝ պաշտօնէն կը հրաժարի. եւ պա-
տրաստ է մինչեւ նյոյն ատեն ցուցուցած եռանդեամբ՝
իբրև է. հասարակ պաշտօնակալ մը իր ծառայութիւն-
ները կատարել. եւ կ'ուզէ ցուցընել որ թէպէտ
հրամայելու վարժած է, բայց հնազանդիլ ալ գի-
տէ: Ետքէն Վելասկուէզին առած պաշտօնի նշանը
սեղմանին վրայ դնելով՝ իր հրամանատարութեան
գաւաղանը պատաւ ու դահներէցին ձեռքը յանձնե-
լով՝ ետ քաշուեցաւ:

Գորդէղ իր առ հնարագիտութեան պտուղը շու-
տով վայելեց. ժողովքը չէ թէ միայն զօրքին հրա-
մանատարութիւնը նորէն իրեն յանձնեց, հապա զինքը
գաղթականութեան առաջին կառավարն անուանեց,
որով թէ զինուորական թէ քաղաքական գլուխ ե-
ղաւ: Բայց որպէս զի աս դորձքը գաղմանի խորհր-
դակցութենէ յառաջ եկած չերեւայ, ժողովքը հրա-
մայեց որ բոլոր զինուորներն ալ կանչուին եւ ըլլա-
լու որոշման անոնք ալ քուէ ատան. միան թէ ասի-
կայ հրատարակելէն յառաջ՝ Գորդէղին կողմանից-
ներն ամէն կարելի միջոցներով աշխատեցան զինուո-
րաց քուէներն իրենց կողմը վաստրկելու: Գորդէղին
յաջողակութիւնն ու զինուորական ձիքերը կը գո-
վէին, անոր մինչեւ նոյն ժամանակն ունեցած ար-

կիւնքներն ու գործած քաջութիւններն առջեւնին
կը դնէին: Ամէն բան ասանկով աղէկ մը պատրաս-
տուելէն ետքը՝ Գորդէղին ընտրութիւնն եղաւ, որուն
ամէնն ալ մեծապէս գոհ եղան, եւ իրենց ուրախու-
թիւնը սիրոյ նշաններով՝ յայտնեցին ու ժողովքին
որոշումը հաստատելով՝ սպարապետին հնազանդու-
թեան երգում ըրին:

Վասնկով Գորդէղ իր բաղձանացը հասաւ. ալ
իր գործքերուն գէմ դնող արգելքներէն ազատե-
ցաւ: Վելասկուէզին իշխանութենէն ազատ էր, իր
իշխանութիւնն ամէնքն ընդունած էին, ալ իր միտ-
քը գրած յատակագիծներն ուղածին պէս յառաջ
կնար տանիլ. որովհետեւ ապահով էր որ անկից
վերջը իր հրամաններուն յամենայնի կը հպատակին:

Բայց ասանկ մեծ գործողութիւն մը՝ տժգոհ-
ներուն գժկամակութիւնն առանց գրգռելու չմնաց.
թէպէտ Վելասկուէզին կողմանիցներուն թիւը շատ
քիչցած էր, բայց մնացողներն իրենց կարծեացը վրայ
հպատակուն կենալով եւ ժողովքին վճիռներն ան-
վաւեր ու մասնութեան գործք է, ըսելով՝ գաղթա-
կանութեան մէջ երկպատակութիւնը սաստկացընելու
ծանացին: Գորդէղ եւ իր կողմանակիցներն աս բաներս
իմանալով՝ նախ հասարակ զինուորներուն մէջէն ի-
րենց գէմ ըլլովներն սկսան պարգեւներով ու խոս-
տումներով որսալ: Աս ալ կըսէին թէ Գորդէղին
կողմին արդէն շատուոր է, ուստի իրենց գէմ գառ-
նան՝ անոր միտքը դրածները յառաջ տանելու ամե-
նեւին արգելք չիկրնար ըլլալ. միայն թէ ետքէն
իրենք կը զջան, իրենց համար պատրաստուած բախ-
տէն զրկուելով: Այսպէսով վերջապէս հասարակ զի-
նուորներն իրենց կողմը շահեցան: Խսկ Տիեկոյ տ'Օր-
տաշ, Վելասկուէզ տէ էւն, հսդուպար եւ ուրիշ
քանի մը պաշտօնականներ տեմնելով՝ որ զինուորք՝
որոնց վրայ իրենց յայսը դրած էին, մէկալ կողմն

անցան, վախցան եւ իրենք ալ Գորդէզին կողմն անցան: Բայց սպարապետն ապստամբութեան առջեւն առնելու հարկաւորութիւնը տեսնելով, շուտ մը զանոնք բւնել տուաւ ու ոտքերնին շղթայի զարնելով նաև խրկեց: Աս խոստութիւնն ապստամբութիւնը բոլորովին խաղաղուց, ուստի քանի մը օր ետքը բանտարկեալները նորէն աղատեցան: Գորդէզ անոնց հետ զինուորական համորձակութեամբ ու բարեկամական ընտանութեամբ վարուեցաւ. առաջարկեց միանգամայն որ իր հետը գալ չուզողն ազատ է, կրնայ Գուպա դասնալ: Աս առաջարկութիւնն ու ոք ընդունեցաւ եւ հաշտութիւնն ան աստիճանի կատարեալ եղաւ, որ անկէ ետեւ ամեննեւին մէկն իրեն դէմ դաւաճանութիւն մը չըրաւ, ամէնքն ալ անոր անձին ու օգտիցը բոլորովին յարեցան ու սիրով միայն:

Աս միջոցին պաշարի պակասութիւնն սկսաւ զիրենք նեղել: Ալուարատոյ խոռոշ մը զօրքով երկրին ներս սերը պաշար հոգալու գնաց: Քանի մը օր ետքը ետքառնալով՝ լուր բերաւ թէ գայցած ամէն գեղերն առաւտ պաշար կար, իսկ բնակիչներն իր մօտիկնալը տեսնելուն պէս՝ կը փախչէին: Միանգամայն տաճարի մը մէջ քանի մը մարդիկներու եւ տղոց դիակներ տեսած էր, որոնք կ'երեւար թէ նոր զոհուած էին, որովհետեւ զոհին դանակը թարմ արիւնով ներկուած էր: Գորդէզ պաշար դտնելուն վրայ ապահովութիւն ստանալով բանակը վերցուց եւ սկսաւ դէպի երկրին ներսի կողմերը յառաջանալ: Աս գործքիս աւելի յորդորուեցաւ ուրիշ դիպուածէ մ'ալ. Տիազ պատմիչը քիչ մը աեղ հեռացած ըլլուզ՝ տեսաւ որ մօտիկ բըք մը հինգ անդէն տեղացիք՝ խաղաղութեան նշաններ ցուցընելով՝ իրենց կը մօտենային. ուստի եւ զիրենք առաւ բանակը տարաւ: Ասոնց հաղուստէն եւ կերպարանքէն կ'երեւար որ Մեքուկացիներէն տարբեր ցեղ մըն էին: Մարինա իրենց լե-

դուն դիւրաւ Հասկրցաւ. բայց աս իմացաւ որ Զեմբուալայի ցեղապետէն խրկուած էին, որ զԳորդէզ իրենց քովը հրաւիրեն, խոստանալով որ անոր հետքարեկամութեան էւ խաղաղութեան դաշնաք կը դնէ:

Աս պատագամաւորութիւնը նենդութեան համար ալ կրնար ըլլալ. կրնար վախցուիլ որ չըլլայ թէ ցեղապետը զիրենք խաբելով իր քովը կանչէ, եւ դաշնաք դնելու տեղ՝ զիրենք սպաննէ: Անոր համար Գորդէզ անոնց զանազան հարցումներ ընել տուաւ, յուսալով որ իրենց պատասխաններէն ստոյգը կիմանայ: Իմացաւ որ Զեմբուալա քաղաքը մէծ ու բաղմանարդ էր. եւ աս հարկասու ցեղապետը Մոնղեղումային բոնաւորութենէն ձանձրացած ըլլալով՝ կը բաղձար օտարականաց հետ միանալ, յուսալով որ անոր ծանր իշխանութենէն կ'աղատի: Գորդէզ աս առաջարկութեան որչափ օգտակար ու հարկասոր ըլլալն իմացաւ. տեսաւ որ աս տէրութեան մէջ տժդոհութիւն ու անմիաբանութիւն կայ, ազդին մէկ մասին մէջ ալ կայսեր դէմ ատելութիւն կը տիրէ: Կնք անկից հետեւցուց որ աս տժդոհութիւնը միայն մէկ գաւառափ մէջ եղած պիտի չըլլայ, ուրիշ գաւառներու մէջ ալ Մոնղեղումային հպատակութենէ ձանձրացած ու զգուած եւ փոփոխութեան բաղձացող մարգիկ պիտօր գտնաւին: Անոր համար միաքը դրաւ որ ինք անոնց օգնելու եւ զիրենք աղատելու խօսք տայ նէ: անմիջապէս իրեն հետ կը միանան եւ աղատութիւննին դտնելու ջանքով իրեն կ'օգնէն:

Աս գաղափարներով ու նոյն ատենէն՝ մաքին մէջ իր բոնելու ընթացքին յատակագիծը շնուրով, Զեմբուալայիները շատ սիրով ընդունեցաւ եւ անտոյ խոստացաւ որ քիչ մը ետքը իրենց ցեղապետին այցելութեան կ'երթայ:

ԶԵՐԵՎԱՆՀԱՅԻՆ ԻՆ ՀԱՐՔԻ ՀԱՐՔԻ ԱՊԱԿԻ ԱԿԱՐԿԱ ԻՆ ՀԱՐՔԻ ՀԱՐՔԻ ԱԿԱՐԿԱ ԻՆ ՀԱՐՔԻ :

Վելլա ՌԻԴԱՄԵ ԳԵՒՐԸ շատ կողմանէ անյարմար կերեւար, անոր համար Սպանիացիք հարկաւոր սեպեցին որ գաղղթականութեան գլխաւոր տեղն ուրիշ աւելի յարմար կողմ մը հաստատեն, ուստի եւ Մոնդեյոյ նյն ծովեղերը քննելու եւ ապահով ու պատշաճ տեղ մը գանելու խրկուեցաւ: Ի գարձին ասիկա պատմեց որ 10 գերմ. մղն դէպ ի հիւսիս երթալով՝ գուիսապիսան գեղին հանդիպեցաւ, որուն գետինը բերրի էր եւ նաւահանգիստն ապահով: Գորդէղ որոշեց որ բանակը հոն փոխադրէ եւ միանդամայն Զեմբուալլայոց ցեղապետին նաևած խոստումն ալ կատարէ, որոնց քաղաքը նյն ճամփուն վրայ կիյնար: Երեք օր ճամփայ ընելին եարը՝ Զեմբուալլա մոռաւ եւ իր զօրքերը մինչեւ մեծ հրապարակը յառաջ տարաւ: Սպանիացիք աներուն տեսքին զարմացան, որոնցմէ կերեւար թէ բնակիչքն հարուստ էին. բոլոր ճամբաներն ու հրապարակները բազմութեամբ լցուն էր, բայց զէնք կամ ուրիշ կասկածելու նշան մը չունեին: Ցեղապետն որ սաստիկ թանձրամարմին մէկն էր եւ իր պալատին դրան առջեւը կը կենար, իր պաշտօնականերէն մէկ քանիին թեւերուն վրայ յեցած՝ հանդարատ քայլով մը սկսաւ մօտիկնալ. վրան ոսկի զարդերով զարդարուած բամբակէ վերարկու մ'առած էր: Գորդէղին մօտ եկաւ նէ՝ քանի մը խօսք զրուցեց եւ աղաչեց որ հիմակ երթայ հանգչի վաղը, ըսաւ, գործքերուն վրայ երկայն բարակ կը խօսակիյնք:

Սպանիայոց բնակութեան համար պատրաստուած տեղերը՝ շատ հանդիսաւ ու ապահով էին, ուր որ առանց կասկածի բնակութեան համար գուիսապիսան երթալաւ հարկ բարձր, հոն կը սպասեմ ձեզի ու անսնց որանք աս

եղած ամեն բանն ալ առատութեամբ պատրաստած դտան: Երկրպար օրը ցեղապետին պյցելութեան լուր պարգեւալ մը իմաց արուեցաւ, որուն զինը 1000 մետր (2000 մարդ) սակի կ'արժէր: Գորդէղ բոլոր եւ մարդկիներովը ցեղապետին դիմացն ելաւ եւ իր բնակութիւնը սարաւ, ուր որ Մարինայէն զատ մարդկերս թող չտուաւ: Սպանիապետն իր թագաւորին մեծութեան ու կուսապաշտութեան մոլորութեանց վրայ քանի մը խօսք խօսելին ետեւ՝ ըսաւ թէ Մեր հաւատոքը վրանիս պարագ կը գնէ որ անիրաւութիւնները չնշենք, հարստահարեալ ակաբներուն կողմը բանենք եւ զանոնք աղաստենք: Ասիկայ ցեղապետին դիմաւորութիւններն իմանալու մէկիկ հնարքն էր սուութիւն ալ անոր երեսին այլայլութիւնն ու փոփոխութիւննը ցուցուց որ լամածը պատին բազմանքին համացայն էր: Քանի մը անդամ խորունկ հաւաչելին ետքը՝ ցաւով մը սկսաւ պատմել թէ ինչպէս առնէն ցեղապետներն ալ Մոնդեղզումային բոնաւորութեան ու անդթութեանցը գերի եղած են. զօրութիւն ալ չունին որ աս ամօթալի լուծը խորսակեն եւ ոչ ալ բաւական խելք՝ անոր միջոցներուն վրայ մտածելու: Աս անդութ թագաւորը զեղ կը սահիպէ որ, ըսաւ, զինքն իբրեւ ասուուած պաշտենք եւ իր անիրաւ հրամաններն ասուուծյ պատգամի պէս կուրօրէն ընդունինք: Բայց օտարականներէն օգնութիւն ուզեն ալ խելք չէ. ինչու որ Մոնդեղզումային զօրութիւնը շատ մեծ է, եւ օտարականք Զեմբուալլայիններէն եւ բախտիք աեսած չանին որ անսնց կողմն ելլեն:

Գորդէղ աս խօսակցութեան վրայ շատ զարմացաւ. բայց ցեղապետին իմացուց թէ ինք Մոնդեղզումային զօրութիւնն չլավինար, որովհետեւ Աստուած իր պաշտպանն է: Սակայն հիմակ, ըսաւ, ուրիշ վախճաններու համար գուիսապիսան երթալաւ հարկ բարձր, հոն կը սպասեմ ձեզի ու անսնց որանք աս

Ճանր լծէն ճանձրացած ըլլալով՝ իմ օդնութեամբս
աղատելու կը բազմն։ Աս միջնիս դուն ալ նոյն
բանին վրայ քու բարեկամներուդ հետ խօսէ եւ ա-
նոնց խորհուրդ հարցուր ։ Ապահով եղբ որ Մոն-
դեղումային բռնութիւնները կը դադրին եւ ինք ա-
մօթով կը մնայ երբ որ ես ճեղի օգնելու սկսիմ։
Աս խօսակցութենէն ետեւ իրարմէ բաժնուեցան,
եւ Գորդէղ շուտ մը հրաման տուաւ որ դէպ ի
Գուխապիտան յառաջ երթան։

Մոնդէյսին որոշած գիրքն իրեն ան ասոտիմանի
համաձայն երեւցաւ, որ շուտ մը քաղքի յատակա-
դիմ մը շննեց. աներու տեղ հրւղեր կանգնեցին,
բայց պատնէշները տեղացւոց բանակի մը գէմ
դնելու չափ բաւական ամուր պիտոր ըլլային։ Աս
ամրութիւնները շատ հարգաւոր էին, թէ ետ քա-
շուելու ժամանակ ապահով տեղ ունենալու, եւ
թէ ծովին հետ հաջրդակցութիւնը չկարուելուն
համար. աս վախճանաւ ամէնքն սկսան ասոր շնուռ-
թեանն աշխատիլ. Ամերիկացիք ալ իրենց հետ աշ-
խատելով՝ շատ օգնեցին եւ քիչ ատենուան մէջ
բաւական ամուր գիրք մը ճեւացաւ։ Գորդէղ շատ ան-
գամ խօսակցեցաւ Զեմբուալայի ու Գուխապիտանի
ցեղազետներուն հետ, որոնք Մոնդէզուալյին ան-
դժութիւնները պատմելէն չեն դադրեր։

Աս խօսակցութիւններուն ժամանակի Մոնդէ-
զուալյին կողմանէ տարեկան հարկերը ժամանակ-
ին վեց պաշտօնակալք եկան։ Կցն պաշտօնա-
կալները մեծ շքով երեւցան, սաստիկ յանդիմաննե-
ցին բոլոր ան ցեղազետներն որոնք կայսեր բացայացտ
հրամանին գէմ՝ օտարականներն իրենց երկրին մէջ
ընդունած էին. մեծամեծ սպառնալիքներ ըրին ու
ինդիմաններն որ իրենց ձեռքը քանի հոգի յանձնուի,
որոնց զոհուելով իրենց յանցանքը քաւարի։ Ցե-
ղազետներն աս խնդիրէն սարսափեցան մնացին։

իրենց տիրոջը հրամանին գէմ դնելու մտածութե-
նէն իսկ կը զարդուրէին. կուրօրէն հնազանդելու-
սովորութիւնը վրանին ան աստիճանի տիրած էր։
Գորդէղ ասոնց սարսափը տեսնելով եւ գիտնալով
որ եթէ զիրենք աս վասնդէն աղատէ շատ պիտի
ուրախանան, իր մարդիկներուն հրամայեց որ հար-
կապահանջները բռնեն. տեղացւոց ալ արդէլեց որ
հարկերը չվճարեն։ Աս գործքով ցեղազետներուն
աշխոյժն ալ գրդուեցաւ, որոնք վայրենի ժողովրդոց
հասարակ եղած սովորութեամբ մէկ ծայրէն մէկալ
ծայրն անցան։ Հարկապահանջները, որոնց հրամա-
նին չէին համարձակած գէմ դնել կայսեր երեսփո-
խաններն ըլլալուն համար, հիմակ իրենց աչքին կայ-
սեր անդժութեանցը կը զործէլիներու պէս կ'ե-
րեւացին։ Բարկութիւննին ան աստիճանի հասաւ որ
զանոնք իրենց աստուածներուն զոհ մաստուցանել ու-
ղեցին. արդէն զոհի հարկաւոր եղած բաներն ալ
պատրաստած էին, բայց Գորդէղ իրենց իմացուց որ
ան բռնուածներն իր զինուորաց պաշտպանութեան
ատիկն են. եւ մեծանձնութեան օրինակ մը տալու
համար՝ անոնցմէ երկու հոգի աղատ թուաց։

Ցեղազետները տեսնելով որ ալ իրենց սկսած
ճամփէն ետ դառնալն անկարելի է, աչու դողու մէջ
ինկան. կը վախնային որ Գորդէղ կայսեր բարկու-
թեան պիտի հանդիպի. որովհետեւ անտարակցս,
կըսէին, իրեն մարդիկներուն եղած նախատինքը լու-
սուն պէս՝ սաստիկ բազմութեամբ բանակ մը պիտի
կաղմէ, եւ անոր վայ քաղելով՝ ահագին կոտրած.
պիտոր ընէ ու վընտէ։ Անկից ետքը իրենց վայ
Դալու խեղճ վիճակն ալ կը մտած էին։ Գորդէղ զի-
ւենք հանդարտեցընելու եւ իրենց վախը փարատե-
լու աշխատեցաւ, իր պաշտպանութիւնն ու իր օգ-
նութիւնը խոստանալով։ Ցեղազետներն ալ իրենց
կողմանէ խոստացան որ իրենք ալ ամենայն եղանա-

կաւ Սպանիացւոց օդնեն . Եւ աս խոստման հաստատութեանը համար՝ Սպանիայի թագաւորին հպատակը ըլլան ընդունեցան : Գորդէզ իր զօրացը յայտարարութիւնն մը հանեց եւ աս մեծ փոխութիւնն առնոց յայտնեց : Գորդնագներն ալ շուտ մը ջերմուալցացոց հետեւեցան . որովհետեւ Մոնդեզումային անոգթութեանց՝ ամենէն աւելի ասոնք զոհ եղած էին : Իրենց պատերազմասէր բնութեամբն անոր լծէն ժամ մը յառաջ ազատելու եւ սաստիկ վրէժ առնելու կը սպասէին , ուստի աս ապստամբութեան ամենէն աւելի յարում ցուցընողներն իրենք եղան , խօսք ալ տուին որ Գորդէզին արշաւանաց ընկերանան :

Սպանիացւոց եւ իրենց նոր գաշնակցաց առաջին գործքն՝ եղաւ՝ Զինգաբասինկայի ժողովրդեան վրայ յարձակիլ : Զեմբուալցի ցեղակտն ան քաղաքն եղաղ Մեքսիկացի զօրաց՝ իր երկիրներուն մէջ ըրած աւարաւութեանց ու յափշտակութեանց վրայ գանգատած էր : Գորդէզ հետաք տեղայիններէն հազարի մը չափ մարդ առնելով՝ ճամբայ ելաւ : Մօտիկցած ատենը՝ տեղւոյն գլխաւորներէն ութ հոգի դիմացն ելան ու լարով աղաչեցին որ իրենց խնայէ . ըսելով՝ թէ պահապան զօրքերն արդէն գայած են եւ Զեմբուալցացւոց ատելութեան պատճառն՝ իրենց սահմաններուն համար մէջերնին եղած հին վէճն է : Գորդէզ՝ գաշնակիցներուն թիւն աւելցրներն աւելի շահաւոր տեսնելով՝ Զեմբուալցացւոց վրէժինդրութիւնն արգելէց . եւ իմանալով որ գլխաւոր նպատակնին աւարաւութիւնն է , հրամայեց որ բնակչաց ինչքերուն չդպչն : Աերջապէս երկու ցեղապետներն իրարու հետ հաշտեցուց : Ինք աւելի անոր միտ կը դնէր որ Սպանիացւոց ու գաշնակիցներուն մէջ եղած միաբանութիւնն ու սէրն աւենայ . կը զդուշնար որ իր զօրքերն աւարաւութիւն ըննեն . յափշտակութիւնը խստիւ կը պատժէր , թէպէտ եւ գող-

ցուած բանին գինն ոչինչ բան ըլլար . երկու վիճուո՞ր կախելու գատապարտեց , միայն անոր համար որ համը գողցած էին . բայց Ալուարատցին միջնորդութեամբը պատիմն ի գործ չդրուեցաւ : Գորդէզին աս արդարասիրութիւնն ու անուշ վարմունքը՝ քիչ աւենուան մէջ գաշնակցաց սէրն իրեն յափշտակեց եւ համարումն աւելցրաց : Միայն գէալք մը պատահեցաւ , որմէ թշնամութիւնն կը վախցուէր . բայց անոր հակառակ Գորդէզին՝ գաշնակցաց վրայ առնեցած իշխանութիւնն աւելցրնելու առիթ եղաւ :

Գորդէզ ամէն առմի մէջ իր կրօնական ողին կը յայտնէր . տեղացւոց՝ իրենց կուռքերուն մասուցած պաշտօնն ու իրենց առւտ աստուածներուն ըրած գարշելի զոհերնին իրեն ան աստիճանի սոսկում կում կը պատճառէին , որ միտքը դրաւ աս սովորութիւնը չնչելու : Իր դիտաւորութիւնն ուղիղ , բայց ի գործ դրած միջոցն անխաչեմ եւ անիբառ էր : Փուխանակ զանոնք համոզցրնելով ան սովորութիւններէն եւ կեցընելու ջանալու , բանութիւնն բանեցած : Շատ անգամ ցեղապետը սահպած էր որ իրուց պաշտօնը թողու . բայց իր աղաչաճքսերը զանիկա չեին կրցէր հաւանացընել . կուպաչար կը կարծէր որ իր իշխանութեան պաշտամներն իր սաստուածներն են , եւ զանոնք թող տալովն՝ անոնց օգնութենէն կը զրկուի : Արդ մեծ տօնի որ մը տեղացիք՝ շատ մարդարուհ ընելու մտօք՝ գաղտուկ տաճարին մէջ ժանշվեցան : Քանի մը Սպանիացիք բասա պատահման աս սոսկալի տեսարանին հանդիպելով՝ աճապարեցին բանն Սպարապետին իմացուցին : Գորդէզ բարկութենէն կրակ կտրեցաւ . ալ գաշնակցաց հետ անուշութեամբ վարուելու դիտաւորութիւնը մէկդի ճգելով շուտ մը զօրքերուն զէնք առնել առւառ եւ ցեղապետն ու գլխաւոր պաշտօնականները բանելն ետքը՝ անոնց հետ տաճար գնաց :

եիսան, սկսան պոռալ որ ժողովուրդն աստուածներուն օգնութեան դայ: Շուտ մը քանի մը զինեալ մարդիկ երեւցան, եւ թուերնին երթարով այնչափ շատցաւ, մինչեւ Գորդէղ սկսաւ տարակուասնաց մէջ իյնալ: Մարինային ձեռօքը պոռալ տուաւ որ Առջի անդամ նետ մը նետուելուն պէս՝ ցեղապետը կը սպաննեմ եւ գինուորներուս հրաման կու տամ որ աս յանդգնութիւնը սրով ու կրակով պատժեն: Աս սպառնալիքն ամենէն կատաղներուն աչքը վախցուց ու հանդարտեցուց ցեղապետն ալ դողդոջիւն ձայնով մը հրամայեց որ զէնքերնին վար ձգեն, դուրս ելեն: Հրամանն անմիջապէս կատարուեցաւ:

Գորդէղ՝ միայն իրեններուն հետ մնալով, քրմերը կանչել տուաւ, Մի վախնաք, ձեղի բան չեմ ըներ, ըստաւ, միայն կուռքերը պիտի կործանեմ. եւ զիրենք ալ յորդորեց որ իրեն օգնեն, զրուցելով որ միայն աս պայմանով իրենց հետ բարեկամ կը մնայ: Վուզէր որ իրենք սանդղներով ելեն, իրենց ձեռօքը կուռքերնին կործանեն: Անոնք ամէնք մէկ բերան սկսան պոռալ ու լալ. գետինը փուռեցան եւ ըսին որ Աւելի կընտրենք հաղար անդամ մեռնիլ, քան թէ ձեռքերնիս աստուածոց դէմ վերցընել: Ան առեն Գորդէղ իր զըբերուն հրամայեց որ շուտով կուռքերը կործանեն: Անոնք անմիջապէս զըսխաւոր կուռքէն սկսելով՝ ամէնն ալ կարդաւ վար առին, կոտրեցին, սեղաններն ու դործիքներն ալ կոտր կոտր ըրին: Քրմերն ու տեղացիք պաշած ու ապշած մնացին եւ կը սպասէին որ աստուածներն իրենց վրէժինդրութիւնն յայտնեն: Բայց Երբ որ տեսան թէ օսարականք հանդիսաւ ու հանդարտ կեցեր են, սկսան մտածել որ վրէժինդրութիւն ընելու կարուղութիւն չունեցու աստուածներն իրենց Երիսպագութեան արժանի չեն: Յառաջաղցին զՍպանիացին երը բարձրագոյն հակներու տեղ կը դնէին. հիմակ

աս դորձքէն ետեւ՝ իրենց աստուածներէն աւելի վեր սեպելու սկսան: Գորդէղ աս մեծ դորձքիս յաջուղութեան վրայ ուրախանալով՝ քրմերուն հրամայեց որ տաճարը մաքրեն: Անոնք աս բանս սաստիկ յօժարութեամբ ու եռանդով կատարեցին, իրենց ձեռուքով կուռքերուն կտորուանքներն այլեցին, պատերը լուացին, մարդու արեան հետքերը չնշեցին, որոնք պատերուն գլխաւոր զարդն էին: Շուտ մը նոր սեղան մը կանգնուեցաւ, որուն վրայ Ս. Աստուածածնայ պատկերը դրին եւ առաստ ծաղիկներով զարդարեցին: Երկրորդ օրը Հայրն Օլմետց կրցածին չափ մեծ հանդիսավոր սուրբ պատարագի խորհուրդը կատարեց: Աս սեղանը շատ զգուշութեամբ կը պահպանուէր, եւ երբ որ բանակը քալքէն հեռացաւ, Յովհաննէս աէ Գորդէս անունով ծեր զինուոր մը աեղացուց մէջ մինակ մնան յանձն առաւ որ Ս. Կուսին ծառայէ, իր կենացը վերջին օրերն աս սուրբ պաշտօնով պասկելով:

Գորդէղին Նոր Սպանիայի Երկիրը գալն երեք տմիս եղած էր: Զինուորները սկսան արտնջել թէ անզործութեամբ իրենց եռանդը պարսապ տեղ կը կորսուի: Աւելա-Գրուզին շինութիւնն ալ լրմնալու վրայ ըլլալով՝ ամէնքը Սպարապետին կաղաչէին որ զիրենք Մեքսիկից տանի: Արդէն սկսած գործքը շուտով յատեցին առանելու ինք ուրիշներէն աւելի կը բարձար. բայց իբրև իմաստուն առաջնորդ՝ չէր ուղեր շատ արտարալով՝ գործքին յաջողլաթիւնը վտանշի մէջ ձգել: Մինչեւ նոյն ատեն ունեցած յաջուղութիւնները մոքին մէջի կասկածները դեռ չէին չնշած. Վելասկուէղին պատկերը միշտ աչքին առաջեւն էր. կը մտածէր որ Մեքսիկացւոց դէմ պատեսալմի չսկսած Գուտպայի կառավարին կողմանէ ծագելու ամէն կարելի արդելքներէն ու վասնդներէն պալաչով ըլլայ. կուզէր որ թագաւորն իր սպարա-

պետութիւնը հաստատէ։ Առոր համար ժողովքին անգամներն համոզեց Սպանիա մարդ խրկելու, որ իր բունած ընթայքն արդարացընէ, իր ըրածներն եւ միանգամայն ունեցած դաշտափառներն յայտնէ։ Ծագաւորն աւելի եւս յօժարեցընելու համար՝ մինչեւ նոյն ատեն ժողովուած գանձերն ալ մեկտեղ խրկել կ'ուզէր։ Օրաալ եւ Մոնդեյս ընտրուեցան որ զենուորներն աս որոշման համոցընեն։

Իրախտախնդիրներու խումբ մը իրենց աշխատութեանց առաջին պատողներէն զրկելու եւ այնպիսի թագաւորի մը ուսկից որ ամենեւին ոչ վարձք մառած էին եւ ոչ ալ առնելու յշոյ ունէին, խրկելու խորհուրդը առջի բերան մեծ անինելքութիւն կեւեւայ. բայց Կոր աշխարհքին տիրողներուն ամէն ընթայքը հասարակ կարդէ դուրս ըլլանվ՝ ասոնց վրայ ուրիշ եղանակաւ մտածելու։ Է։ Բոլըր զինուորներն իրենց մեծին խորհուրդը կատարելու հաւանեցան ու մինչեւ նոյն ժամանակը ժողովուած հարանութիւններէն սիրով զրկուեցան։ Ճեռքելնին եղած հասատուն ինչքերը թողտուին եւ ետքէն աւելի եւս հարստանալու յուաղն զոհեցին։ Ամենեւին առանց արտանչի, առանց ցաւելու՝ ամէն մարդ իրեն ինկած աւարները բերաւ տուաւ։ Ժողովքին անդամները խրկած գրեթենան մէջ իրենք զիրենք Վելասկուէզին իշխանութենէն անկախ ընելնուն պատճառները կը զնէին եւ զԴորդէղ սպարապետ ընտրելնին յայտնվ՝ անոր ծիրքերն ու քաջութիւնները մինչեւ երկինք կը բարձրացընէին, մինչուկ նոյն ատեն ըսած աշխարհակալութիւնը ժողովքին անկախ եւսկին ընելիք առնելու մէկ մը կը ստորագրէին։ Կոյն երկրին ըստարձակութիւնը, բնակչաց բազմամարդութիւնը, ու ին գեղեցիութիւնը, գեանին բերրիտութիւնն ու հարստութիւնը մեծ զարմացմանք մը կը նկարագրէին։ Վերջապէս թագաւորին կ'աղաչէին որ Գորդէզին ըն-

արութիւնը հաստատէ։ Իրենց խնդրոյն աւելի զօրութիւն մը տալու համար պաշտօնականերն ու գրել գիտցու զինուորներն ալ նցն գրցն ստորագրեցին։ Ասկից զատ Գորդէղ ալ աս նիւթիս վրայ նամակ մը զրեց եւ ընելու աշխարհակալութիւնը գեղեցիկ ստորագրեց։ Բորդոյ Գարրելոյ Գորդէզին ամենէն աւելի հաւատարիմ բարեկամներէն մեկը, եւ Մոնդեյս կ'ուզէր։ Ասոնց առ պաշտօնը կատարելու ընտրուեցան։ Իրենց հրաման արուեցաւ որ Գուպա կողին չհանդիպին։

Ասոնք ճամբայ չելած՝ Վերագրուղ պղտիկ նաւ մը հասաւ, որուն նաւապետն էր Սալսետոյ։ Ասկիա Գորդէզին տաօր հողի եւ երկու ձի բերաւ, ո՞ն որ ան պարագայից մէջ շատ մեծ օդնութիւն էր։ Սալսետոյին գալուն պատճառն որոշ չեղիացուիր։ Կերեւայ որ ինք եւ իր ընկերները Գորդէզին հետմիանալու ուղղութիւններ էին։ Ասոնք լուր բերին որ Վելասկուէղ նորին շատ մեծ պատիւ մ'ընդունած է եւ Գորդէզին գէմ սոսկալի սպառնալիքներ կ'ընէ։ Աս լուրը Սպանիացւոյ վրայ շատ աղդեցութիւն ըստ եւ սրուցին որ Եւրոպա երթալու մարդիկները շուտով ճամբայ ելլէն։

Բ.

Բանալին հէջ աղոյտաբառներն ու իւ ծոքէ։ — Գորդէղ եւ նաւապետութիւն ի՞ոյէ և համարաց ի՞ուլէ։

Գորդէղ իր ապագայ ապահովութիւնը հողալու ժամանակ՝ մէկէն ուրիշ վտանգ մը վրայ հասաւ։ Քանի մը զինուոր մէկ քանի նաւապարի հետ խօսք մէկ ըստ էին որ նաւերէն մէկուն տիրեն ու Գուպա փախչելով՝ ամէն բան Վելասկուէզին իմացընեն, որ Եւրոպա գացողներն ալ կարու ըլլայ արգելել։ Աս գաւառկցութիւնը շատ գաղտնի մնացած էր եւ հազիւ ի գործ գրուելէն քանի մը ժաման յառաջ իմաւ-

ցուեցաւ: Խորհրդին մէջ գտնուովներէն գորիա անունով մէկը, որ արդէն նաւ մտնելու կ'երժար, կամ վախնալով որ իրենք ճամբայ չելած՝ կ'իմացուի, կամ ըրածին վրայ զջալով՝ պատճառանքով մը իր ընկերներէն հեռացաւ եւ վաղեց բանը Գորդէզին իմացուց: Ժամանակ կորսրնցնելու չէր ի դար. Սպարապետն անմիջապէս դաշտուկ մարդ խարեց, նաւը կոխել տուաւ, մէջինները բռնեց, որոնք արդէն ձամբայ ելլելու կը պատրաստուէին: Շուտ մը դատաստանին կտրուեցաւ. Էսդուտէրոյ եւ Սէնդէնց, որոնք դաւակցութեան գլխաւորներն էին, մահուան պատիժ կրեցին. զեկաւարը՝ ոտքը կարուելու, նաւազներէն. Երկուքն ալ խարազանով ձալիուելու դատապարտուեցան: Մնացածներուն՝ որոնք առջններուն խօսքերէն խարուած էին, թողութիւն տրուեցաւ: Գորդէզին շատերուն թողութիւն տալուն մէկ պատճառն ալ ան էր, որ զինուորներուն թիւը չքիչնայ: Բայց խոռովարներուն յանդկնութենէն ու խօսակցութիւններէն իմացաւ որ երկպառակութեան հոգին բոլորին դադրած չէ: Աս գաղտնի դաւաճանութիւնները՝ թէպէտ չէին կրնար իրեն իշխանութիւնն ոչնչացընել, բայց իր միտքը դրածներուն կրնային արդեւք ըլլալ ու զօրութիւնը տիկարայլնել. անոր համար ամենայն խոհեմութեամբ ու աչալիութեամբ իր զօրաց դաւաճանութիւններէն դշուշանալու ոկտական ու յայտնի թշնամիններէն աւելի անոնցմէ կը վախնար: Մասյդ է Վելասկուէզին կողմնակիցները քիչուոր էին, բայց միշտ իրենց միտքը դրածն յաջողցընելու կը ջանային. կրնար անանկ մէկ առիթմը պատահիլ, որ անոնց նենքութեամբ՝ բոլոր իր յոյսերն ոչնչանան ու իր արշաւանքներուն պատովէն զկուի: Գորդէզ աս վանդներուն առջեւն առնելու ատիպողական հարկը տեսնելով՝ ուղեց անանկ միջոց մ'ի դործ դնել, որով իր զօրաց՝ ուղած ժա-

մանակինն իրենց հայրենիքը դառնալն անկարելի ըլլայ: Նշն մտքով աս արտաքյ կարգի մարդն՝ իր նաւատորմինն այրելու եւ ետ դառնալն անկարելի ընելու խորհուրդը յղացաւ: Այսպէսով իր զօրութիւնն ալ կ'աւելնար, որովհետեւ նաւերուն մէջի մարդիկը ցամաքի զօրաց հետ կը միացընէր:

Բայց իր տոլրական հնարագիտութեամբն ուղեց որ աս երեւելի խորհուրդը՝ եղանակաւ մը զինուորներն իրեն առաջարկեն, որ չերեւայ թէ իրմէ յառաջ եկած է: Իր խորհուրդը նախ շատ ներքին բարեկամներուն հաղորդեց, որոնք իրենց հաւանութիւնը տուին եւ զինուորներն ալ աս խորհուրդին հաւանեցրնելու պաշտօնն յանձն առին: Կաւաղններն անոնց խօսքերէն ու առատաձեռնութենէն շահուելով՝ հրատարակեցին որ նաւերը հին ու անդորդածելի եղած են. ցամաքի զինուորներն ալ շատ ուսխացան, որովհետեւ ասով թուերնին կ'աւելնար: Ուստի ամէնքը միարանեցան որ նաւերուն ջնջուիլ ինորին: Գորդէզ ալ սիրով հրաման տալով՝ նաւերը ցամաք քաշեցին ու կտրտաեցին. բայց առաջաստներն, երկամթներն եւ ուրիշ հարկաւոր ըլլալու բաները հանեցին ու պահեցին: Արտաքյ կարգի քաջասրտութեամբ մը որուն նմանը պատմութեանց մէջ չկայ, կ'ըսէ Ռոպէրդոն, 500 հոգի ամենայն սիրով ու յօժարութեամբ օտար երկրի մը վրայ մնալ յանձն առին, ուր որ զօրաւոր ու բաղմաթիւ թշնամիններէ պաշարուած էին. եւ փախչելով վտանգէն պաշտելու միջոցներէն կամաւ իրենք զիրենք զբկեցին. ուրիշ բանի մը չէին ապաէինած, բայց եթէ իրենց քաջութեանն ու յարտաեւութեանը:

Գորդէզ Վերագրուղի մէջ ալ գործք մը չունենալով՝ դէպ ի Մէքսիկոյ ճամբայ ելաւ: Իր բանակը Զեմբուալլա ժողվեց եւ հանդիսաւոր պատարագէ մը վերջը՝ զօրահանդէս ըրաւ. բոլոր ունեցած-

նին էր 500 ոտանաւոր, 15 ձիսւոր ու վեց թնդանօթ : Տեղացիներէն հրկու հարիւր հոգի իրենց կահ կարասիքն ու պաշարը պիտի կրեին . զամանքը տուող ցեղապեար՝ միանգամայն շատ զինուոր ալ տուաւ, բայց Գորդէղ մէջերնէն միայն 400 հոգի ընտրեց : Նշնալէս ուրիշ քառասուն ազնուական ալ հետն առաւ իբրեւ պատանդ, որպէս զի իրենց մեծին հաւասարմութիւնը հաստատուն ըլլայ : Ասոր հրամայուեցաւ որ Խոգալենդէին հնազանդի, որն որ Աւերա-Գորդ պիտի մնար, 150 հոգի պահապան զօրքով՝ որոնց տարիքը կամ հիւանդութիւնը՝ զերենք աշխատավի գործքերու անյարմասը կընէին :

Քիչ մը վերջը խսդալենդէ Գորդէղին մարդ խաւը բեց իմացուց որ սպանիացի նաև մ'եկած է, որուն հետ գեռ երթեւեկութիւն չեղուա : Սպարապետն իսկդրան մտածեց որ գուցէ Վելասկուէզ զօրք խաւը բաւած ըլլայ, բանն աղէկ մը իմանալու համար՝ զօրաց հոդն Ալվարատոյին ու Սանտավալին յանձնելով՝ ինք քանի մը ձիսւորով ճամբայ ելաւ : Վերա-Գրտուղ հաննելով՝ տեսաւ որ նաւը ցամաքին հեռուեկէի կեցած էր: Քիչ մը ետքը չորս սպանիացիք եկան, որնցմէ մէկը գրագիր մըն էր, իսկ մէկալները նոյն գրագրին իր նաւապետին անուամբը՝ Գորդէղին տալու յայտարարութեան վկայ ըլլալու համար մէկուեղ եկած էին: Յայտարարութիւնն աս էր. Փրանկիսկոս տէ կարայ, Ճամայիցայի կառավարը, երկիր գտնելու եւ գաղթականութիւններ հաստատելու թագաւորէն հրաման ունենալով՝ Ալմազյին եւ Բինետոյին հրամանատարութեամբը 260 սպանիացի զինուորով երեք նաև պատրաստած է: Եւ որովհետեւ իրենք ան ծոռվեցերին վկայ հաստատուի կ'ուզեն, անոր համար իրեն աղբարարութիւն կ'ընեն ու կը հրամայեն որ նոյն կողմերը չտարածուի: Գորդէղ պատասխան տուաւ թէ հաւապետին հետ խօսակցութիւն ընելու եւ

դաշինք դնելու պատրաստ եմ. բայց յայտարարութիւնը չեմ ընդունիր: Գրագիրը բիրտ եղանակաւ մը դէմ զրաւ: Ան ատեն Գորդէղ վկաներն ու գրագիրը մէկուելը բունել տուաւ, եւ ինք բոլոր գիշեր աւազակցաներուն ետեւը պահուըտեցաւ ու սպասեց որ եթէ կարային զինուորներն իրենց ընկերները փրնտուելու համար նաւէն գուրս կ'ելլեն, մէկէն վրանին հասնելով բոնէ եւ համողէ որ իրեն հետ միանան: Աս հնարքը չաջողելով՝ ուրիշ մը բանեցուց . իր զինուորներէն չորս հոգւոյ բոնած մարդիկներուն զգեստը հազցուց: Ասոնց նշաններէն նաւուն մարդիկները խարսնելով՝ ծովը մակցի մ'իջեցուցին ու մէջը 15 հոգի մտած՝ սկսան դէպ ի ցամաք դալ: Մէջերնէն միայն երեք հոգի գուրս ելան ու շուտ մը բոնուեցան, իսկ մէկալներն ուժով թի քաշելով՝ նաւերնին դարձան: Գորդէղ ալ Զեմբուալսա գարձաւ՝ իր ըրած ճամբորդութեան վրայ ուրախանալով, ուրովհետեւ եօթը զինուոր ստայցած էր:

Օգոստոսի 16ին բանակը ճամբայ ելաւ գէպ ի Դլասդալա, որուն բնակիչը Զեմբուալսացոց հին բարեկամմներն էին եւ ցեղապետին ըսածին նայելով՝ Մէքսիկացոց հետ միշտ պատերազմ կ'ընէին: Բանակը քանի մը գեղերէ անցնելով՝ աղէկ ընդունելութիւն գտաւ: Ասկից սկսեալ՝ Սպանիացիք իրենց կրելու դժուարութեանց ու աշխատութեանց ճաշակն առնելու սկսան. Երեք օր շարունակ լեռներու մէջ գահավէժ վէսերով պաշարուած նեղ ճամբաներէ անցան. անդադար անձրեւներէն պատճառած ցուրտն ալ սաստիկ էր: Զինուորներն ամենեւին ծառ մը չգտնելով, որ գիշերները պատսպարուելու համար խլել շնեն, բայց օդի եւ խոնաւ գետնի վկայ պատելու կը ստիպուեին: Վերջապէս պաշարի պակութիւնն ալ իրենց վիճակին ամենէն սաստիկ տանչակըն սկսաւ ըլլալ: Բայց երբ որ ան լերանց դօ-

տիներուն կատարը հասան, բնութիւնը բոլորովին փոխուեցաւ, առջեւնին ընդարձակ ու աղջկ մշակած դաշտ մը բացուեցաւ եւ հեռուն ալ գեղեցիկ քաղաք մը: Աս տեսնելով՝ զինուորք բոլոր կրած աշխատութիւննին մեռցան եւ սկսան արտաքս կարգի ու բախութիւն մը ցուցընել:

Գորդէղ Զոդողլազի ցեղապետին մարդ խրկեց իր դալուստն իմացուց: Ցեղապետը շուտ մը բաղմութեամբ դիմացն ելաւ. բայց իր քաղաքավարական ձեւերուն մէջ իր տեսնուեր որ իր վարմունքը բռնի ու ակամայ է: Գորդէղ զինքը քաղցրութեամբ բայց միանդամայն վեչութեամբ մը լուսնեցաւ. եւ յուապլով որ գուցէ ան ալ Մոնդեզումային դէմ ատելութիւն մունենայ, հարցուց թէ արդեօք անոր հպատակին է: Աշխարհնքիս վրայ կրնայ մարդ դըտնուիլ, որ անոր կամ հպատակը կամ հարկատոն չըլսյ, պատասխանեց ցեղապետը: Գորդէղ ծիծաղելով մը լսաւ. թէ Զոդողլազիք աշխարհնքիս քիչ ծանօթութիւն ունին եղեր. որովհետեւ Սպանիսցիք անանկ զօրաւոր թագաւորի մը հպատակ են, որուն հարկատու իշխաններուն մէջ Մոնդեզումային շատ աւելի զօրաւորները կան: Ցեղապետն աւելի ծանրութեամբ մը լսաւ. Մեր ճանչցած իշխաններուն մէջ Մոնդեզուման ամենէն զօրաւորն է. անոր իշխանութեան հնազանդող գաւառներուն անունը մէկ չիկնար միտքը պահէլ. իր կառավարութեան կենդրունն անառիկ քաղքի մը մէջ, ջրերէ պաշարուած աւել մըն է, եւ միայն շարժական կամուրջներով քաղաքը ցամաքին հետ հալորդութիւն ունի: Վերջապէս իր տիրոջը հարստութիւնները, զօրըն ու ապստամբներուն պատիմը Գորդէղին առջեւը նկարագրեց: Ամէն տարի, ըստու, իրեն դէմ ապստամբներէն ու իր թշնամիներէն քսան հազար հոգւց չափ կուռքերուն կը զոհուին: Գորդէղ բարկութեամբ

մը պատասխանելով՝ ցուցուց որ ինք աս բաներէն ամենեւին չիվախնար. իր զօրաց զօրութիւնը գովեց եւ զուցեց թէ Աստումնէ ամենէն տկարն ամբովզ բանակի դէմ կրնայ գնել: Ես իմ ուռըս ամենեւին չեմ գործածեր, ըստու, քանի որ մէկն ինծի դէմ չիյարձակիր. բայց երբ որ մէյ մը սուրս քաշելու ըլլամ, առջեւս եկածը կը ջարդեմ կը կործանեմ: Բնութիւնն ինծի օգնելու համար հրէներ ալ կը ծնանի (մատովը ձիաւորները ցուցուց). Աստուած ալ որսումներով ու կայծակիներով ինծի օգնական կը լսաց, սրովիշետեւ իր դատը՝ պիտի պաշտպանեմ ձեր սուս կրօնին ու մարդ զոհելու գեշ սովորութեան դէմ, որն որ գուն ձեր թագաւորին մեծագործութեանց կարգը կը գնես: Ետքէն եռանդով մը դէպ եր զօրքերուն դառնալով՝ բարեկամը, ըստու անոնց՝ բարձր ու որոշ ձայնով մը, ահաւասիկ մեր փնտաածը. առջեւնիս մեծ վտանգներ ու մեծ հարստութիւններ կան: Հարստութիւններ մեր բախսը կազնուացընէ. վտանգները մեր փառքը կաւելցընէն: Աս խօսքերն՝ իր միտքը գրած արդինքը կատարեցին. ցեղապետը լսեց եւ Սպանիսցիներէն սաստիկ վախնալ ու սարսափ մը ցուցուց. իրենց առատ պաշտ հոգաց: Սպանիսցիք հինգ օր քաղքին մէջ մնացին եւ միշտ ընտանութիւն ու բարեկամութիւն գտան, որն որ աւելի տեղացւոց վախին յառաջ կու գար: Ամէն տեսածնին աչքերուն նոր ու բնութենէ վեր երեւալով՝ Սպանիսցւոց վրայ բարձր գաղափար մը ստացան: Անոնց ահաւոր ու վեեմ գէմքը, ձիեւ ըստն բնտանութիւնը, հրացաններու ճայթիւնը, զգեսաններն ու զէնքերը՝ բնակչաց առջին մէյ մէկ զարմանալու եւ վախնալու առարկաներ էին: Ցեղապետն ամենէն աւելի զարմանցընողն ու վախցրնողն աս էր, որ Սպանիսցիքը՝ Մոնդեզումային զօրութեան վրայ իր խօսածներէն չվախնալով, անոր հետ պատե-

ըազմելու պատրաստ կ'երեւային։ անոր համար անոնք իր աչքին մէյմէլ ասոտուծյ պէս կ'երեւային։

Գորդէղ ցեղապետին խորհուրդ հարցուց թէ որ ճամփէն պէտք է երթալ։ Ան ալ Գոլուլային ճամփան ցուցուց։ Կոյն կողման երկիրը հարուստ ու բերրի է, բնակիչքը երկրագործութեան ու վաճառականութեան զաղած են եւ զձեղ սիրով կ'ընդունին, ըստ։ Բայց Զեմբուլայիք հակառակ կարծիք ունեին։ Գոլուլայիք խաբերայ են, անոնց մարդ չեկնար վըստահիլ, կ'ըսէին։ Իրենց մայրագաղաքին մէջն ալ Մեքսիկացի բազմաթիւ պահապան կայ։ Ասոր հակառակ Գլասուլայի գաւառն աւելի բազմամարդ է, բնակիչքն աւելի աշխայժ եւ իրօք ալ Մոնդեզումային հետ պատերազմի մէջ են, իսկ մեղի եւ Գորդազցիներուն հետ գաշնակից են։ Գորդէղ աս տարակուսանաց մէջ աւելի իր գաշնակաց կարծիքին հետեւեն աղէկ սեպեց։ անոր համար իր զօրացը հրաման տուաւ որ Գլասուլա երթալու պատրաստուին։

ՈՒ.

Դաստիարակութեան ու պարերապէն։

Գլասուլայի ընդարձակ ու բազմամարդ գաւառը՝ Սպանիացւոց մինչեւ նոյն տաեն աեսած աեղերէն ամենէն աւելի ծաղկածն էր, արուեստներն ալ աւելի յառաջ գայած էին։ Կոյն երկրին մէջ շատ քաղաքներ կային, որոնք առհասարակ լերանց վրայ շնուռած էին, որով թէ թշնամիներէն դիւրաւ կըրալ մշակելու շատ աեղ կ'ունենային։ Ի վերայ պյոր որսի երթալու վարժութիւնն իրենց բնական քառամիւնն ու ազատասիրութիւնն աւելցուցած ըլլալ՝ Մոնդեզումային հետ միշտ պատերազմի մէջ էին։

Յառաջադէյն թագաւոր ունեին, ետքէն թագաւորաց թիւնը վերցընելով՝ դաշնակից հասարակապետութիւն մը հաստատեցին, որը երկիրը զանազան մաս բաժնեցին, որոնց ամէն մէկուն վրայ ժողովրդէն ընտրուած մէջ մէկ կառավար կը կ'ենար. եւ աս կառավարներէն կը կազմուէր Գլասուլայի ծերակոյտը։

Գորդէղ աս աղջին ազատասէր ու պատերազմատէր բնութիւնը տեսնելով, մեծ յոյս ունեցաւ որ Մոնդեզումային բոնաւորութիւնէ ազատելու մտօք՝ զինքը սիրով կ'ընդունին եւ իրեն օգտակար կ'ըլլան։ Աս բանս զլուխ հանելու համար՝ երեւելի Զեմբուլայիներէն չորս հոգի գեսպանի զգեստներով անոնց նրկեց. աջ ձեռքերնին փետուրներով զարդարուած լցին նետ մը բռնած, ձախ ձեռքերնին ալ վահանի ձեռով մեծ խեցի մ'առած էին, վրան նոյնպէս փետուրներով զարդարուած։ Փետուրներուն գոյները՝ գեսպանութեան որպիսութիւնը կը յայսնէին։ Ճերմակ փետուրները՝ խազալութեան, իսկ կարմիրները՝ պատերազմի նշանակ էին։ Ասոնք ծերակուաին առջեւն ելլելով՝ իրենց գեսպանութեան պատճառը յայսնեցին, որ էր հասարակապետութեան երկիրներէն անցնիլ։ Աս առաջարկութիւնը մերժուեցաւ. եւ չէ թէ միայն գեսպաններուն յարդութիւնը չափահեցին, հապանաւու բոնեցին ու իրենց աստուածներուն զոհել ուղեցին։ Բայց գեսպանները՝ կէս մը խաբելով, կէս մը կաշառքով՝ պահապաններուն ձեռքէրն ազատեցան, եւ եկան Գորդէղին իմացուցին թէ Գլասուլայիք մոքերնին դրած են որ Սպանիացիները ջարդէն, զանոնք ընդունողներն ալ պատճեն։ եւ աս վախճանակ մեծ բանակ մը կը պատրաստեն։

Աս անակնկալ լուրը՝ զԳորդէղ արտաքոյ կարգի զարմացուց. Գլասուլայիցւոց աս ընթացքին չեր կըրնար մեկութիւն մը տալ։ Ի վերայ պյոր ամենայինի ընելուն բաւական պատճառը ունեին։ Աս

ագէտ, կասկածու եւ իրենց ազատութեան վրէժ-
լինդիր ժողավորդը կը կարծէր որ Սպանիացիք Մոն-
դեզումային հետ գաղտուկ գաշնակից են, թէպէտեւ
անոնք հակառակը կը հաստատէին. Սպանիացւոց
Մէքսիկց երթալու սաստիկ բաղձանքն ու հետեր-
նին եղած Մէքսիկացիք՝ զիբենք աս կարծեաց մէջ
կը հաստատէին: Դարձեալ կրօններնուն վրայ սաս-
տիկ նախանձախնդիր ըլլալով, Սպանիացւոց Զէմբո-
ալայի կուռքէրը կործանելը՝ զիբենք կը վշտացընէր.
Եւ զանոնք նոյն աստուածոց զոհելով՝ իրենց եղած
թշնամանաց վրէժը խնդրելու կը բաղձային: Մէկալ
կողմանէ ալ օտարականաց քիչուորութիւնը տեսնե-
լով՝ կը կարծէին որ զօրաւոր ու բազմաթիւ բանակով
մը զանոնք դիւրաւ ցիրուցան կրնան ընել:

Գարդէղ Օգոստոսի Յօհն Գլասագալայի երկիր-
ները մտաւ եւ որովհետեւ ամէն ըովէ պատերազ-
մելու առժի մէջ կրնար դանուիլ, անոր համար իր
զօրքերը ճակատեցւոց: Կաստիլիայի գրօշը պատե-
րազմին ճակատը կը ծածանէր. Սպարապետը դրօշը
ձեռքն առաւ եւ ամուր ձայնով մը կանչեց. Սպա-
նիացիք, համարձակութեամբ սուրբ խաչին դրօշուն
հետեւինք, որն որ մեզի յաղթութեան առաջնորդ
պիտօր ըլլայ: Բոլոր զօրքն ալ կրինեց. Յառաջ
երթանք, Աստուծոյ սուրբ անուան առաջնորդու-
թեամբը յառաջ վազենք, որուն վրայ բոլոր մեր
վտահութիւնն ու յսուը դրած ենք: Երկու փարսախ
տեղ՝ քալէլէն ետքը՝ բանակն ինն սահաջափ բար-
ձրութեամբ պարսպի մը առջեւ հասաւ, որն որ խոշոր
քարերով ու շաղախով հիւսուած էր. մուտքը ծուռ
եւ նեղ, բայց աղատ թուղ արուած էր: Գորդէղ
շատ ուրախայաւ որ Գլասագալայիք ան անցքը չէին
բռնած. գուցէ ժամանակին չհանելով կամ թէ
թշնամոյն հետ արձակ դաշտի վրայ պատերազմիւ-
լով՝ նոյն դիրքը չէին բռնած, որպէս զի իրենց

բոլոր ոյժը կարող ըլլան բանեցընել: Աբդ Սպանիա-
ցիք աս կիրճէն անցան եւ կարգով կանոնով աւելի
ընդարձակ տեղ մը հասան: Յառաջապահ ձիաւոր-
ները ձայն տուին ու քանի մը զինեալ հոգի տես-
նելին իմացույին: Քիչ մը ետքը թէթեւ կուր մը
սկսաւ, որն որ շուտ մը աւելի կարգաւորեալ պա-
տերազմ մը ձեւացաւ, որովհետեւ երեք հազար հո-
գի գարսնքէ մը գուրս ելլելով՝ վրանին նետերու-
անձեւ մը թափեցին: Հետեւակ զօրքն սկսաւ յար-
ձակիլ, որուն թշնամիք սաստիկ քաջութեամբ գէմ
դրին. բայց թշնամովթի առաջին հարուածը՝ շատ
Գլասագալայիք մէկալեղ վիրաւորելով եւ որուալուն
ձայնին շատերը սարսափած գետինն իյնալով՝ Սպա-
նիացիք անանկ սաստիութեամբ մը թշնամեաց ե-
տեւէն ինկան, որ անոնք վիախչելու ստիպուեցան:

Գարդէղ աւենակով որ սանք՝ իր մինչեւ նոյն
ատեն ունեցած թշնամիներէն շատ աւելի քաջ պա-
տերազմով էին, զգուշութիւններն աւելցուց որ չլ-
լայ թէ վարծուած ժամանակ մէկէն ի մէկ վրանին
յարձակին: Գիշերը խաղաղութեամբ անցուցին, բայց
երկրորդ օրը վեց հազար հոգիէ բաղկացած երկու
գունդ իրենց մօտեցան եւ շուտ մը կուին սկսաւ:
Գլասագալայիք իրենց նետերը չհանելու շափ հեռուէն
նետեցին եւ շուտ մը սկսան ետ ետ երթալ: Գոր-
դէղ թէպէտ անոնց միտքն իմացաւ, բայց բանի
տեղ չդնելով՝ բոլոր իր զօրքն առած՝ պատերազմի
կարգով յառաջ քալէցուց եւ բըթի մը գլուխ ելաւ,
ուսկից թշնամեաց ամբողջ բանակն աղէկ կը տես-
նուէր: Կը կարծուի որ քառասուն հազարի մօտ
զէնքով մարդ կար: Գետնի հողին թուլութիւնը՝
ձիաւորաց շարժմանն արդեւք կըլլար, ի վերայ այսր
ամենային հարի էր լերան մէկալ կողմանէ վար իջ-
նալ, թէպէտ եւ ամէն դիաց վրանին անձեւի պէս
նետեր ու քարեր կը թափէին: Բայց մէյ մը որ շի-

տակ դաշտի վրայ իջան, ձիերուն ոտքն արձակուեցաւ, թշնամնօթներն ալ իրենց ահազին որսուամը սկսան: Պատերազմը մէկ ժամէն աւելի տեւեց, եւ միայն Գորդէղին վարպետութենէն ու աչալքութենէն եղաւ որ թշնամիք իրենց այնչափ բազմութեամբը շլրցան իրեն բանակը պաշարել: Իր զօրքերը քառակուսի ձեւի խօթեց եւ այնպէսով կրցաւ թշնամեաց գէմ դիմանայ. իսկ ձիաւարները սաստիկ արագութեամբ իրենց բանակին աւելի տակրացած մասներուն օղնութեան կը հասնէին: Մէկէն ի մէկ զարհուրելի աղաղակները դադրեցան. սկսաւ եղջիւրներու ձայներ լսուիլ, որոնք զօրաց եւ դառնալսն նշան կու տային: Ասոր վրայ թշնամին սկսաւ գէպի քաղաքք քաշուիլ. իսկ Սպանիացիք կամ շատ յոդնած ըլլալով կամ թշնամիներն հալածելը խոհհեմութիւն չսեպելով՝ յառաջ չդացին: Գլասդալացիք շատ մարդ կորպուցուցին, բայց ճիշդ համբանքը դիմնալն անկարելի էր, որպէտեւ մեռնողներն ու վիրաւորողները շուտ մը կը վերցընէին կը տանէին: Սպանիացիք քանի մը գէրի բունեցին, որոնց մէջ երկու գլխաւորք կային. իսկ իրենց կողմանէ տամանուհինդ հոգի վիրաւորեցան եւ մինակ մէկ հոգի մեռաւ. նոյնպէս ձի մ'ալ կորպուցուցին, որուն գլուխը թշնամիք յաղթանակաւ տարին ծերակուտին ընծայեցին:

Պատերազմէն ետքը Գորդէղ նորէն խաղաղութեան առաջարկութիւն ըրաւ: Ձէ թէ միայն առ պատերազմներով իր զօրութիւնը պիտի տկարանար, հապա նաեւ կրնար ըլլալ որ Գլասդալացիք ուրիշ ցեղերու հետ դաշնակցութիւն ընելով զօրանային: Եւ եթէ մէկ անդամ մը միայն յաղթուելու ըլլար, ան ատեն թշնամիք տեսնելով որ Սպանիացիք ալ իրենց պէս մարդիկ են, կը սկսէին զանոնք արհամարհել ու իրենց բազմութեամբ կրնային վերջապէս յաղթել: Թէպէտ ինք իր հրաշլններովն անսուցմէ

շատ վեր էր, բայց անոնց ալ քաջասրտութիւնն իւրեններուն հաւասար, իսկ բազմութիւնը շատ աւելի էր: Անոր համար ջանաց գորդէղ որ խաղաղութիւն ընելով՝ պատերազմի վտանգներէն աղատի. ուստի ան երկու գլխաւոր գերիներն եւ խրկեց որ ծերակութիւն խաղաղութեան առաջարկութիւն ընեն: Թըշնամեաց սպարապետը պատասխան տուաւ թէ Խաղաղութիւն ան ատեն կը ընենք՝ երբ որ օտարականաց սիրտն ու արինը մեր աստուածներուն զոհ կը մատուցանենք եւ իրենց միսը մեր տօներուն կը ծառայէ: Աս սաստիկ պատասխանը Գորդէղին յցսերն ոչընչացուց. ուստի նոր յարձակման պատրաստուեցաւ: Գիշերը զօրքերը խոստովանեցան, սրբութիւն առին եւ պատրաստուեցան որ կամ յաղթէն կամ մեռնին: Սեպտեմբերի ծին, առաջին պատերազմէն երեք օր վերջը, ամէնքը նշյն իսկ վիրաւորք ալ ճակատած պատրաստուած էին: Թշնամեաց բանակը հնկն գունդ բաժնուած էր եւ ամէնքը մէկանց՝ որ յիսուն հաղարի շափ կ'երեւային, բոլոր դաշտին վրայ տարածուած էին. բանակին կենդրոնը դրօշի տեղ՝ սակի արծիւ մը կանգնած էին. սափկայ իրենց նուիրական նշանն էր որ շատ հարկաւոր եղած ատենները կը գործածէին: Պատերազմն ըստ սովորութեան անթիւ անհամար նետեր նետելով սկսաւ. Սպանիացւոց կրակը սաստիկ կոստրած կ'ընէր, բայց պարպուած տեղերը շուտ մը նոր գնդերով կը լեցուեին. պատերազմը միշտ աւելի կատղութեամբ յառաջ կ'երթար: Աս եղանակաւ կուիւր շատ երկայն տեւեց, երկու կողմանէ ալ հաւասար քաջութեամբ. վերջապէս Գլասդալացիք տեմնելով որ սասնկով խիստ շատ մարդ կը կորսընցընէն, ամէնքը մէկանց հեղեղի պէս խառն վաղելով ու սոսկալի ձայններ հանելով՝ Սպանիացւոց վրայ յարձակեցան, որոնք աս յարձակման սաստիկութեան չկընալով դիմանալ, կարդերն իրարմէ

բաժնուեցան : Զինուորներուն ցաւցրցած քաջութիւնը , պաշտօնակալաց արթնութիւնն ու գորդէզն ճին ճարտարութիւնը՝ հաղիս կրցան գնդերը նորէն միացընել . մեծ աշխատութեամբ զինուորները կարգի մուսն եւ կատալի ձիւսորներէն ալ մեծապէս օգնութիւն գտնելով՝ աս յուսահատական յարձակման դէմ կրցան իրենք զերենք բռնել : Մէկ պարագայ մը Սպանիացւոց շատ օգտակար եղաւ . Դլասդալացւոց ամբողջ մէկ գումարասակը պատերազմէն մէկդիք քաշուեցաւ , որովհետեւ ան գումարատակին զլիսաւորք՝ բանակին հրամանատարէն մեծ թշնամանք մը կրած ըլլալով՝ վրէժ առնելու համար զինքը թողուց : Քիչ մը ետքը պատերազմողներուն եռանդդը պալեցաւ , վախը զերենք պատեց եւ ես քաշուելու պարտաւորեցան :

Գորդէղ դարձեալ մինակ մէկ հսկի կորսընցուց , բայց եօթանասուն վիրաւոր ունեցած էր եւ ձիերուն ամէնն ալ ծանր կամ թեթեւ վիրք առած էին : Դլասդալացւոց քարե զէնքերը , փայտէ նիզակիներն ու անոնց նման ուրիշ տկար կազմածները , մերկ Ամերիկացւոց դէմ կոսուելու համար բաւական կը լսային , բայց պղնձի թեթէ հիւսուած զրահներով ամրացեալ Սպանիացւոց ամենեւին չէին ազդեր , եւ հաղիս թեթեւ մը կը վիրաւորէին . ուր Սպանիացիք իրենց զէնքերովն անդադար ջարդ կու տային : Եթէ որ Դլասդալացիք պատերազմելու ատեն՝ ինկուները վերցընելու հոդ չընէին , առելի օգտիւ կրնային պատերազմիլ . բայց անոնց ալ զըազելով՝ կարգերնին չէին կրնար բռնել , եւ անոնց իրենց դիակները վերցընելու ժամանակ՝ Սպանիացիք ողջերն ալ կը վիրաւորէին :

Կը կրորդ որը Գորդէղ ծերակուատին նորէն պատերամաւոր իրկեց , եւ իրենց երկրէն անցնելու հրաման ուղեց , սպանալով միանգամայն որ եթէ իրն ուիրքը մերժելու ըլլան նէ բոլը երկիրը կ'ապականէ : Բայց թշնամիք՝ թէպէտ ըրած կորուստներուն

վրայ շատ հոգ ու ցաւ ունէին , սակայն եւ այնպէս իրենց մատացը վրայ յամառեալ ըլլալով՝ ոչինչ եղանակաւ խաղաղութեան առաջարկութիւնն ընդունիլ կուզէին , յուսալով որ բախտն իրենց կողմէ կը գառնայ , մանաւանդ թէ որ թշնամեաց զէնքերն անդորդածելի ընելու հնարքը մը կը գառնեն : Քրմերը ժողվեցին ու սկսան հարցընել թէ ինչո՞ւ այնչափ բաղմնութեամբ՝ չեն կրնար թշնամեաց յաղթել , եւ թէ ինչ եղանակաւ անոնց հետ աւելի յաջողութեամբ կրնան պատերազմիլ : Քրմերը զանազան մարդապահներ եւ դիմական արարողութիւններ ընելէն ետեւ ըսին թէ թշնամիք արեւու որդիք ըլլալով՝ ցորեկ ատեն անոնց յաղթելն անկարելի է , որովհետեւ իրենց հօրը աշքին առջեւն ըլլալով՝ անկից պատապանութիւն կը գտնեն . բայց գիշերը , արեւ չեղած ատեն , դիրութեամբ կրնաք զանոնք ջնջել : Աս մեկնութիւնը Դլասդալացիները համոզեց եւ իրենց զինուորական սովորութեան դէմ՝ դիշերուան մժին Սպանիացւոց վրայ յարձակելու պատրաստուեցան : Արեւը մտնելուն պէս՝ պատերազմը պիտի սկսէր : Բայց Գորդէղ արդէն միշտ զգուշութեան մէջ էր . տեսնելուն պէտ որ թըշնամիները շարժման մէջ են , զըրքերը զէնքի կանչեց : Շուտ մը ամէնքը զէնքի վաղեցին եւ կարգի մտնելով՝ թշնամեցն դէմ շարուեցան : Ասոնք՝ որ կը կարծէին թէ Սպանիացիները տկար ու անզօր պիտ'որ գըտնեն , անոնց դէմ զնելը տեսնելով՝ շատ զարմացան : Լուսինը քիչ մը ետքը ելլելով՝ աս սաստիկ կոտորածի տեսարանն աղօտ լուսով մը լուսաւորեց . քիչ տտենուան մէջ թշնամիք կատարեալ յաղթուեցան , եւ իրենց մեռելներն ու վիրաւորները հետերնին չկրնալով տանիլ , դաշտին վրայ թող տուին :

Աս յաղթութեամբ պատերազմին վիճակին որոշուեցաւ . Դլասդալացիք խաղաղութիւն ննդիքելու ստիպուեցան : Իրենց վերջին փորձովը կատարեալ

Համոզուած էին որ օտարականները գերադշն էակներ են եւ միանգամայն անցաղթելի . իրենց քըմերուն բարկացան՝ զիրենք խաբելուն համար, եւ մշշերնէն երկուքը զոհ մատուցին: Ժողովուրդն ալ աս դժբախտ դէպքերէն վախցած ըլլալով՝ սկսաւ տըստընջել: Տերակցար Գորդէղին հետ խօսակցութիւն ընելու հարկը տեսնելով՝ զօրապետին հրաման խրկեց որ թշնամութիւններու դադրեցընէ. եւ Գորդէղին դեռապան խաւեց: Ասոնք եկան խաղաղութիւն առաջարկեցին: Եթէ վայրենի ու անգութ աստուածոց բնութիւնն ունիք նէ, ըսին, ձեզի հինգ գերի կը մատուցանենք, որ անոնց արիւնը խմեք ու միսն ուտեք, Եթէ աւելի քաղցր աստուածոց կարգն էք, աս վետուրներու եւ ծխանելիքներու պարզեւն ընդունեցէք. իսկ թէ որ մարդիկ էք, ահաւասիկ ապրելու համար միս ու պառզ: Քիչ մը ետքը տեղացիներէն շատ մը մարդիկ եկան, որոնց առջեւէն հինգ ծեր կու գար: Ասոնք մեծ խոնարհութեամբ Գորդէղին ուորն ինկան եւ հրապարակաւ ծանուցին որ անոր համար իրեն դէմ պատերազմեցան՝ որովհետեւ զինքը Մոնղեզումային գաշնակիցը կը կարծէին. բայց հիմակ սխալ մունքնին ճանճնալով՝ կալաշնէն որ զիրենք իր պաշտպանութեան տակ առնէ: Գորդէղ իրենց պատասխան տուաւ թէ իմ բազմանքս միշտ ան էր որ պատերազմէն դադրիմ եւ հետերնիդ դաշնակից:



Z. 4-142837
R. 73-142837
G. - 145-216547

Հայաստանի Ազգային գրադարան



NL0423406

21919

Ց Ա Ն Կ

Ա. Փեռնանդ Գորդէզին ճնանիլը , կրթուիլն ու	
երիտասարդութիւնը :	1
Բ. Գուպա կղզւոյն առնուիլը : — Գորդէղ՝ նոր երկիրներ գտնելու արշաւանաց հրամանատար կընտրուի :	6
Գ. Նոր Սպանիայի արշաւանաց ճամբայ ելլելը :	13
Դ. Գողումէլ կղզին կը կենան : — Գապասդոյ կը համին :	21
Ե. Գորդէղ Մէքսիկոյի կայսեր դեսպաններուն հետ կը տեսնուի :	28
Զ. Գորդէզին դէմ տրանժանաց հոգին կը զօրա- նայ . բայց անոր հնաբրովը կողմակցութիւն- ները կը մրանան : — Նոր Սպանիայի մէջ առա- ջին անդամ գաղթականութիւն կը հաստատեն :	37
Է. Զեմրուալացիներն եւ ուրիշ քանի մը ցեղեր Սպանիացւոց կը հպատակին ու անոնց հետ դաշնիք կը դնեն :	48
Ը. Բանակին մէջ ապստամբութիւն մը կը ծագի : — Գորդէղ իր նաւատորմիլը կ'այրէ եւ ճամ- բայ կ'ելլէ :	57
Թ. Գլասուալացւոց դէմ կը պատերազմին :	64

21.919